

17(1)

ԴՐԱԿԱՆ  
ԴՊՐՈՑՆԵՐԸ<sup>1</sup>  
ՓՐԱՆՍԱՅԻ ՄԵԶ

(ԲԱՆԱԿՈՍՈՒԹԻՒՆ ՄՀ)

2

ԵՐՈՒԱՆԴ ՄԵՍԻԱՆԵԱՆ



ԿՈՉԱԿ ՏՊԱՐԱՆ

Նիւ Խորբ

1929



ՁԵԼԵՏ


ԳՐԱԿԱՆ  
ԴՊՐՈՑՆԵՐԸ<sup>1</sup>  
ՓՐԵՆԱՍՅԵՒ ՄԵԶ

(ԴԱՍԱԿՈՍՈՒԹԻՒՆ ՄՀ)

2

ԵՐՈՒՆԱԴ ՄԵՍԻԱՆԵԱՆ

A 7263



ԿՈՉԵԱԿ ՏՊԱՐԱՆ

ՆԻՌ ԵՎՐ

1929



The Booksellers  
Armenian Educational Foundation  
331-4th Ave., New York



## ԳՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՖՐԱՆՍԱՅԻ ՄԷԶ (ԴԱՍԱԽԹՈՍՈՒԹԻՒՆ ՄՀ)

Հայ կրթական Հիմնարկութեան դասախոսական  
ժողովին համար պատրաստուած ներկայ համա-  
ռու ուսումնասիրութեան առարկայ պիտի ըլ-  
լան՝ Փրանսական գրականութեան դասական, գա-  
ղափարապաշտ եւ իրապաշտ զպրոցները:

Երբ գրական զպրոցներու մասին կը խօսինք,  
հարկ է ամսի չեցանել՝ թէ մարդկային կեանքի հոգե-  
րանական ճշմարտութիւնները եւ բնութեան գեղեց-  
կութիւննը յայտնելու ջանքին մէջ, զպրոցները կաղ-  
մուած են՝ զօր անհատականութեամբ, ինքնատիպ  
գեղարուեստական ոճով եւ գեղեցկութիւն ստեղծե-  
լու կարողութեամբ օժտուած հանձարներու յեղա-  
փոխական ազգեցութեան տակ:

Դպրոցներու կազմութեան երկրորդ պատճառը  
տրուած շրջաններուն մէջ տիրող իմաստասիրական,  
գիտական, կրօնական, ընկերական եւ քաղաքական  
ազգեցութիւններն են: Ուեէ շրջանի գրականութիւն  
ապրող ընկերութեան կեանքը, մտածումները, զգա-  
ցումները եւ հոգեբանական վիճակները կը պատկե-  
րացնէ: Փոխուող ժամանակներու հետ կը փոխուին  
նաեւ գեղարուեստական ձգտումները:

Ֆրանսայի մէջ, գրական արտայայտութեան  
փոփոխութիւնները տարբեր պատճառներէ յառաջ  
եկած չեն:

Միայն գասական գրականութիւնն է որ Յոյն եւ  
Լատին աղբիւրներէն կը բղիսի:

Դասականնը՝ Յոյն վարպետներու գործներէն յատ-  
կանչուած՝ արուեստի այն գործն է որ գեղեցկին հե-  
տապնդումէն աւելի՝ կը ծնի պաշտանքի տիեզերա-  
կան զգացումէն եւ կ'արտայայտէ վսեմ հոգեկանու-  
թիւն մը: Դասականը գրական այն արտադրութիւնն .

է որ մարդկային փորձառութիւններէն կը հանէ յա-  
ւիտենական ճշմարտութիւններ. մարդկային միտքը  
կը բեղմնաւորէ աստուածային իմաստութեամբ.  
կեանքը կ'երջանկացնէ կատարելութեան իտէալնե-  
րով. նիւթականէն կ'ստեղծէ աննիւթական դեղեց-  
կութիւն: Եւ այս գեղեցկութիւնը գրականութեան  
մէջ կը ներկայացնէ զնահատութեան արժանի ներ-  
քին արժէքով մը՝ զոր նուրբ ճաշակները կրնան վա-  
ւերացնել, եւ ոճով մը՝ որ ստեղծող հանճարին ինք-  
նայատուկ ըլլալով հանդերձ՝ բոլոր գարերու իմա-  
ցականութեանց հասկնալի կ'ըլլայ՝ իր պարզ, վը-  
ճիտ, ներդաշնակ, չքեղու չնորհալի, վսեմ եւ կորո-  
վի արտայայտութեան մէջ:

\* \* \*

Դասական գրականութեան կեանքի բարձրա-  
գոյն արժէքներուն նկատմամբ ցոյց տուած զնահա-  
տութիւնն ու նախանձմախնդրութիւնը պատճառ դար-  
ձան որ Յոյն եւ Լատին բանաստեղծներէն վերջ, ի-  
տալական վերածնութեան վարպետներն ալ հետա-  
պնդեն նպատակի լրջութիւն, իրենց գրականութիւ-  
նը տողորին վսեմ ողիով, եւ արտայայտուին աղ-  
նուական լեզուով:

Տանդէ բարձի նպատակով կ'որոնէ հոգեբանա-  
կան ճշմարտութիւնները, զորս ազնուական ոճով եւ  
բանականութեան օրէնքներուն համաձայն կ'արտա-  
յայտէ: Սորոկիլէսի հեթանոսական զղացման յա-  
ջորդած է քրիստոնէական զղացումը: Այնպէս որ,  
երբ իտալական վերածնութեան ազդեցութեամբ  
յունական ֆիլիսոփայութիւնն ու արուեստը դարձ-  
եալ գերիշխան կը դառնան Եւրոպայի մէջ, ժէլ. դա-  
րու Ֆրանսան խանդակառութեամբ կ'ողջունէ դա-  
սականութեան ոգին եւ ձեւը:

Մինչեւ ժի. դար, Փրանսացիք գասական կոչ-  
ուելու արժանի գործեր չունին:

ԺԶ. դարը Յոյն ու Լատին գասականներուն ճա-  
շակը կը ջանայ մշակել: Մարտ եւ Բոնսառ աթենա-  
կան դեղեցկութեան վաղանցուկ տեսիները միայն  
կը փորձեն ցոլացնել: Այս դարն արուեստով չի հե-  
տաքրքրուիր: Անիկա ծարաւի է գիտութեան: Գրա-

կանութեան մեծագոյն դէմքը՝ Բապըլէն անգամ,  
թէեւ արթիստ, գասական մը չէ: Ինչ որ Բապըլէն  
կը զբաւէ, արուեստի ներգաշնակ, պերճ ու ազնուա-  
կան յատկութիւնները չեն, այլ կորովի իրապաշ-  
տութիւն մը: Ապրուած կեանքն իր այլազան փու-  
լերուն եւ արտայայտութեանց մէջ, զայն կը մդէ հը-  
դօր, կենսախայտ, իրական նկարագիրներ ստեղծե-  
լու եւ ասոնց բնական ու առողջ յուղումներովն  
ասպեկտ: Բապըլէ օժտուած է սորվելու եւ ըմբուշ-  
նելու անգաստ բաղձանքով մը որ զինք կ'առաջնոր-  
դէ մէկ կողմէն տապալելու միջնադարեան սքօլաս-  
տիկութիւնը, միւս կողմէն հիմք դնելու երգիծա-  
կանօրէն եւ քննականօրէն բէալիստ արուեստի մը,  
որմէ պիտի ներշնչուին Մօլիէր, Վոլթէր, մինչեւ  
անգամ տասնեւիններորդ դարու մեծագոյն գրագէտ-  
ներէն ոմանք: Բապըլէ կը պատկանի ստեղծա-  
գործ զրողներու այն բոյլին որ առանց կաշկանդ-  
ուելու զրական գործոցներու եւ սիստեմներու սեղմ  
կանոններէն, կը ջանայ ապրուած կեանքն արտա-  
յայտել՝ անոր բնական շարժումովը, բաղմազան  
ձգուածներովը, արտիուն յոյզերովն ու գունչիկ եւ  
աղնուական կողմերովը:

Բապըլէ կ'ստեղծէ ինչպէս Բամպրան ստեղծեց,  
— հզօր, կաշմրուսն, կեանքով եւ հոգեկանութեամբ  
յորդող նկարագիրներ, մինչդեռ զասական ճանչ-  
ցուած հեղինակները, ժիշ. դարուն պիտի ստեղծէին  
Բաֆաէլի եւ Տօ Վինչիի պերճ ու վեհ ներգաշնակու-  
թեամբ եւ գեղեցկութիւնով: Մինչեւ իսկ Մօնթէն-  
եր, Հէսէյաներու Հնորիչն, որ մարզկային հոգեբա-  
նութեան խոր թափանցողութեամբն ու զննութեամ-  
բըն այնքան հզօր ներգործութիւն ունեցաւ Ծէքս-  
փիրի վրայ, արուեստագէտ ըլլալէ աւելի յայտնուե-  
ցաւ անկատար շարագրող մը, որ սակայն գերազանց  
սկեպտիկի մը բարմ մտածումներն արտայայտեց ան-  
համար շնորհներով:

Դասական զրագէտներ գտնելու համար հարկ է  
հասնիլ ժիշ. դար, սկսիլ Մալէներպէն, որ զրական  
արուեստի մէջ բանականութեան յենրով ճշմարտու-  
թիւնը վնասեց եւ ոճի կատարելութեան ճաշակը  
տուաւ, առանց յայտնաբերելու քնարերդութեան այն  
հաղուագիւտ չնորհը որ Ծէքարթի իմաստասիրու-

Թեան ներզօր ազդեցութեան տակ հզօրապէս շողաց  
Գօրնէյլի տաղանդէն:

\* \* \*

Տէքարթ ուղղակի չազդեց իր ժամանակի գործերուն վրայ: Անոր փիլսոփիայութիւնը ներշնչեց դասական այն յատկութիւնները զորս բացայայտորէն կը տեսնենք Ժէ: Դարու բանաստեղծներուն եւ թատրերգակներուն մէջ:

«Լը Ծիսքուր տը լա մէթոտը» յստակօրէն կը ցուցնէր որ բնազանցական եւ արուեստագիտական մարզերուն մէջ բանականութեան միջոցաւ կարելի էր գտնել ճշմարտութիւնը: Ասիկա գեղարուեստական ճշմարտութիւնը չէր, այլ գիտականը, բայց բանականութեան շնորհիւ առարկաներու բնականութիւնն ու իրականութիւնը փնտոելու ճգտումը կը համապատասխանէր Արիստոտէլի մէթոտին, հետեւաբար, Տէքարթի ներշնչման տակ Պուալօ սկսաւ խիզախօրէն անդեկ՝ թէ դասական արուեստի մէջ տիրապետող եւ առաջնորդող ազդակը բանականութիւնն է:

Տէքարթի միւս գործը, «Լը Թրէթէ տէ Փասիօն», կը յայտնէր որ սէրը բաղձանքն է բարիին եւ կը դիմէ գերագոյն բարոյն որ Աստուածային գերիշխանութիւնն է: Յաճախ կը պատահի որ անսանական կիրքերն ու զացցումները կ'առաջնորդեն բարի ճանշցուած գէշ բաներու եւ բանականութիւնն անզօր կ'ըլլայ այս կիրքերը կառավարելու: Այդ պարագային, կամքն է որ կիրքերուն իշխնով կեանքը պիտի վարէ:

Կամքի կորովին տրուած ազատ ազդակի այս գերազանց տեսութիւնը կը պատշաճէր ժամանակի ողիին: Հայրենասիրութեան պոռթկումը, հերոսային արարքներու բարձր զնահատութիւնը, հին պաշտանքը բարոյական արժէքներու, այնքան այժմէտկան դարձած էին շնորհիւ Լուի Քաթօրզի պատերազմներուն, որ, բոլորն ալ կը ջանային կամքի կորովով յաղթել իրենց զգացմանց ու կիրքերուն եւ ծառայել հայրենիքի գերագոյն շահերուն:

Ահա այս ճգտումներուն մէջ է որ Գօրնէյլ գրեց իր հերոսային ողբերգութիւնները: Առաջին կարե-

ւոր գործին, «Լը Սիտ»ի մէջ, Գօրնէյլ կը փնտռէ ճշմարտութիւնը, այսինքն՝ փիզիքական եւ հոգեբանական իրողութեանց հաւատարիմ պատկերացումը, ինչպէս նաեւ սիրոյ վրայ կամքի յաղթանակը: «Փօլիէօքթ», իր գլուխ գործոց ողբերգութեան հերոսն, հոռմէկական կայսրութեան տակ ապրող հայ իշխան մըն է, որ ամուսնացած հոռմայեցի կառավարիչ Ֆէլիքսի աղջկան, Փօլինի հետ, դադանի ընդունած է քրիստոնէութիւն եւ գերազգուած մոլեսանդութեամբ կը տապալէ չաստուածներու բագինը, կը պոռքիայ քարէ եւ փայտէ կուռքերու սին պաշտանքին դէմ, եւ, երկնային երջանկութեամբ յափշտակուած աչքերը յառած մարտիրոսութեան պահին՝ կը զոհէ կաթողին պաշտուած կնոջ մը սէրը: Բանականութիւնը, լուսաւոր հաւատքի մը պայծառ վստահութեան յենած, ա՛յնքան ճշմարիտ կը ցուցնէ նոր կրօնքը որ, Փօլիէօքթ կը յաղթէ սիրոյ եւ մահուան ու իր կորովի մարտիրոսութեամբ դարձի կը բերէ իր կինն ու հակառակորդ հոռմայեցիները:

«Փօլիէօքթ», «Լը Սիտ», որ հերոսներ են եւ հայրենիքի կամ կրօնքի համար իրենց սիրելիները կը լքեն, իրբու իրական նկարագիրներ կ'ապրին բոլոր դարերու մէջ, Եսկիզօսի Պրոմէթէոսին նման իրենց կեանքը զոհէլով իտէալին եւ բարձրագոյն բարին համար:

Բասին, Գօրնէյլի հակառակ, մարդկային կամքին տկարութիւնը ցոյց տալով, սիրոյ կիրքին անզուսպ զօրութիւնը տիբական հռչակից: Ան յայտնեց՝ թէ մարդոց մէջ տիեզերականօրէն իրական են երկու տեսակ տիպարներն ալ,— անոնք՝ որոնց կիրքերը կը յաղթին կամքին եւ անոնք ալ, որ կամքի կորովով կը զամեն իրենց կիրքերը:

Այս երկու ողբերգակներն ալ հաւատարիմ են դասականութեան ձգտումներուն, որովհետեւ, ո՛չ միայն բնական նկարագիրներ ստեղծելով մարդկային հոգեբանութիւնն իրենց զործերուն ուսումնասիրութեան նիւթ դարձոցին, այլեւ առարկային իրականութեան միացուցին ձեւի դեղեցկութիւնը եւ արտայատութեան զաշն ու պերճ, չնորհալի եւ յըս-

տակ ազնուութիւնը։ Այնպէս որ, իրենց գործերուն մէջ ոճին աղուորութիւնը միշտ ալ կը յայտնէ նկարագիրներու հոգւոյն ներքին ճշմարտութիւնը։

Այս պարագան պէտք է շեշտել, որովհետեւ Տէքարթեան բասիօնալիզմը դիտական ճշմարտութիւնը կը փնտոէր, մինչեւ բուն դասական արուեստը գեղեցիկը չի նոյնացներ ճշմարտին հետ։ Ամէն ճշմարտին բան գեղեցիկ չէ, եւ արուեստը, — ինչպէս Պուալո կորովիօրէն պաշտպանեց, — գեղեցիկ ձեւը պէտք է իրագործէ հետեւելով յունական մօտելներուն, ինչպէս ըրին Բասին եւ Գօրնէյլ։

Դասական արուեստի կանոններուն հետեւելով՝ Բասին արտադրեց «Ֆէտրը» եւ «Աթալին»։ մէկը սիրոյ բուռն կիրքէն, միւսը աիրապետութեան եւ վըրէժինդրութեան դասցումներէն մոլեղնօրէն մըրդուած։ Եւ թէպէտ Բասինի «Ֆէտրը» կը նմանի Ժէ. դարու Ֆրանսային սիրուէիներուն՝ որոնց մշակուած լեզուն կը խօսի եւ թրժուուն զգայնութիւնը կը մտանէ, իր հոգերանութեան մէջ ճշմարիտ եւ բնական է ինչպէս Եւրիփիտէսի Ֆէտրան։

Ֆրանսական դասականութիւնը յունականէն այնքան կը տարբերի որքան հինգերորդ դարու հերոսային պարզութեան մէջ ապրող յոյն կիները կը տարբերէին լուի Քաթօրզի շրջանին ազնուական կիներէն։ Գրական սալօններու մէջ մշակուած եւ նրբացած՝ ու աւելի ազատ ընկերական կեանքի մէջ ստանալով յանդուգն կորով մը, Փրանսական նկարագիրները, իրենց գերազգութուած զգայնութեան, իրենց իմացական համարձակութեան եւ բարդ հոգերանութեան մէջ պէտք ունէին արուեստի մը որ նոր ժամանակներու հոգերանական ճշմարտութիւններն արտայայտէր աւելի դաշն, աւելի խոր, աւելի յուղումնալիր եւ աւելի բուռն հոգեկանութեամբ։

Բասին՝ աւելի քան Գօրնէյլ, կը հետեւէր Արիստոտէլի տուամադիկական կանոններուն. բայց արդիական ճշտումներու համաձայն հոգիները կը խուզարկէր մանրակրկիտ ներհայեցողութեամբ, մարդկային հոգւոյն մէջ վնասուելով գեղեցկագիտական ճշմարտութիւններ, ստեղծելով տուամադիք կացութիւններ եւ ճշգելով բարդ զգայնութեանց նրբին

Հակազդեցութիւնը իրերամարտ պարտաւորութեանց ներդործութեան տակ:

Գօրնէ յլ վսեմօրէն կը պատկերացնէր գիւցազնական նկարագիրները: Բասին յոյն դասականներուն պէս աւելի բնականօրէն կը կազմէր իր անձնաւորութիւնները, զանոնք ցոյց տալով աւելի իրական, հետեւարար մարդոց աւելի հասկնալի եւ համակրելի:

Գօրնէ յլի Փօլիէօքթը, իր հերոսութեան գերազանցութեամբն այն աստիճան գերրնական կը թուի որ, կ'զգանք թէ նուազ մարդկային է քան Բասինի Աթալին, որ իր փառասիրութեան զոհը կը դառնայ:

\* \* \*

Առաջին վայրկեանէն, Պուալօ հին յոյններուն նըմանող դասականներ հոչակեց այս երկու մեծ ողբերգակները, որովհետեւ անոնք յոյն մօտէ լները կը վերաբարձրէն հաւատարմօրէն եւ առարկային բընականութիւնը կը պահէին: Անոնք մանաւանդ կը ձգտէն գեղեցկադիտական ճշմարտութիւնն յայտնել՝ պարզ, մեկին, անոնթեւեթ, ներգաշնակ, կուռ, կորովի եւ զգայուն ոճով մը, որ յզկեալ եւ վառ ըլլարուն համար զուրկ չէր մասածման խորութենէ եւ զգացումի հարազատութենէ: Հիները բանականութիւնն առաջնորդ ընդունած էին մշակուած ճաշակի, եւ աշա, Բասին ու Գօրնէ յլ անոնց պէս կը հնազանդէին մաքին օրէնքներուն: Դասականը բարձրագոյն արժէքներու պաշտանքն ունէր. Բասին եւ Գօրնէ յլ ալ կը յայտնէին նպատակի լրջութիւն եւ վսեմ հոգեկանութիւն մը: Դասականը գեղեցիկ ձեւերու եւ համերաշխ արտայայտութեան նախանձախնդիր էր. Բասին եւ Գօրնէ յլ եւս կը գրէին պէրճօրէն, աղնուանկան լիզուով: Դասականը ապրող նկարագիրներ կը դարբնէր եւ անոնցմով կը յայտնէր աիեղերական զգացումներ. Բասին եւ Գօրնէ յլ ալ իմացական նըրութեամբ կ'սաեղծէին նկարագիրներ եւ զանոնք կը թրթուացնէին տիեզերական զգացումներով:

Պուալօ Մոլիէրի զլացաւ անմահ ըլլալու միեւնոյն իրաւունքը, որովհետեւ բոլոր ժամանակներու այս հզօրագոյն երգիծաբանը՝ Բասլլէի նման սիրահարած ըլլալով ապրուած կեանքին, Գօրնէ յլի եւ Բասինի պէս աշխարհիկ սալօններու լիզուով չէր գըրեր:

**Մոլիէր** զաւակն էր ժողովուրդին եւ ժողովրդային հոգեբանութիւնը՝ կը ներկայացնէր խորաթափանց անկեղծութեամբ։ Ոչ սալօններու ճաշակը, ոչ ալ ստեղծած նկարագիրներն հաճելի եւ ազնուական ձեւերու տակ ներկայացնելու արուեստակութիւնը իր վրայ կըցան բռնանալ։

**Մոլիէր** այնքան անուրանալիօրէն դասական է որքան Շասին, աւելի իրապաշտօրէն, աւելի բնականօրէն դասական, որովհետեւ՝ աւելի հոգեբան է եւ իրբեւ գերազանց արուեստագէտ՝ կը խորշի փքոցուոյց, սեթեւեթեալ եւ անիրական նկարագիրներ ստեղծելու ժամանակին թերութենէն։

Եւրիփիտէսի նման **Մոլիէր** ալ ամենավսեմ ըլդգացումներն ու մտածումները երբեմն կը զետեղէ սալօններու ընկերութեան գուհիկ թուող ժողովրդական բառերու մէջ, բայց միշտ ալ կ'իրագործէ դասական արուեստի հիմնական նպատակը, որ բերկրալի եւ անկորնչելի գեղեցիկութիւն ստեղծել է չնորհիւ բնական իրողութեանց եւ հոգեբանական ճշմարտութեանց։

Ոչ մէկ գրականութեան, ոչ իսկ Շէյքսփիրի խորասոյզ ու ներզօր հոգեբանական յայտնութեանց մէջ, մարդկային նկարագրին սղբերզութիւնը, մարդկային կիրքերու ահաւոր ուժը, մարդկային բնութեան լուրջն ու թեթեւը, աղնիւն ու յուին այնքան վիմային կորովով, այնքան արոյրէ դարբնումով եւ այնքան հեշտալի սրամտութեամբ արտայայտուած, կազմուած ու կոթողացուած չեն, որքան **Մոլիէրի** անմահ կատակերգութեանց մէջ։ Անիկագերագոյն հանճարն է որ սքանչելագոյն ճշմարտութիւններն ուսուցած է մարդիկ զուարճացնելով։

\* \* \*

**Ժէ.** գարու մեծ դասականներու շարքին պէտք է զետեղել նաև այն կատարեալ բանաստեղծը, Լաֆօնթէն, որ Փրանսական գրականութեան ամենէն զուտ ներկայացուցիչներէն մէկն եղաւ եւ Բասինի ու Գօրնէյլի նման իր վրայ միացուց դասական արուեստի երրորդ էական յատկանիշը, — գեղեցիկ ոճ մը։ Լաֆօնթէն իր արուեստով անհերքելիօրէն կրցաւ ապացուցանել թէ դասական գործ մը, իր ճշմարտու-

թեան եւ գեղեցիկ արտայայտութեան մէջ պէտք է միշտ ըլլայ վճիտ, պարզ, հասկնալի. իր խորունկ մտածումը կամ գերազանց իմաստութիւնն յայտնէ չքեղորէն, կորովով եւ ուժգին, առանց մթութեան, առանց խրթին ու մանուածապատ խորհրդաւորութեան եւ առանց աւելորդ զարդերու:

Լա Ֆօնթէն նոր տարր մալ ներմուծեց գրականութեան մէջ: Մինչեւ այն ատեն, արուեստի գործերուն գլխաւոր նիւթը մարդ էակն էր. բնութիւնը տեղ չունէր գրականութեան մէջ, հետեւարար, ողբերգութեան եւ կատակերգութեան քով կը պակսէր քնարերգութիւնը:

Անտարակոյս լա Ֆօնթէն դեռ չատ հեռու է ժան Ժաք Ռուսոյի բնապաշտութենէն: լա Ֆօնթէն առաջին սիմպոլիստն է եւ իր առակներուն կենդանիները կը խորհրդանշեն իր ժամանակին մարդիկը,— ամբողջ տիեզերք մը բազմազան տիպարներու զորս հեղինակը կը ներկայացնէ իրապաշտօրէն, հաւատարմարար նկարագրելով զգայուն հոգեբանութիւնները եւ արտադրելով գործ մը որ իր բանաստեղծական ու քնարերգական յատկութեամբ, ոճի յստակութեամբ եւ բացատրութեանց ճոխութիւնով կը ներկայացնէ դասական արուեստի կատարելութիւնը: Բարոյականը որ այս առակներէն կը բղիսի, երկրորդական բան է, զուրկ խորութենէ. լա Ֆօնթէնի բարոյականը հեշտօրէն ապրող, Եպիկուրեան կենսապաշտներու բարոյականն է. բայց անոր քնարերգութիւնը թարմ յուղմամբ կը յորդի, կը հրճուեցնէ, կը հրապարէ: լա Ֆօնթէնի տիպարներն իրենց այլազանութեան մէջ վառ ու եփուն գոյներով կիտուածանկարներ են: Անոնց գեղեցկութիւնը կը բղիսի հեղինակին յուղումէն, զգայնութենէն եւ այն հոգեբանական թափանցողութենէն որ առարկային վճիտ ու կատարեալ պատկերին մէջ կը ցոլացնէ անոր ներզօր ուժն ու չնորհը:

\* \* \*

Ժէ. դարն իր գեղեցկագիտական տեսութիւնները բաւական բացարձակ եւ անփոփոխելի նկատեց: Հակառակ Արիստոտէլի որ իր գրելու կանոնները բանաձեւած էր յոյն բանաստեղծներու եւ թատրեր-

գակներու գործերուն վրայ, Պուալօ տօկմաքիք դարձաւ եւ երբ իր սահմանած օրէնքներէն շեղում մը նշմարեց, մոռցաւ թէ գեղարունստ արտադրելու օրէնքները չէին որ դասական երկ պիտի կարենային կերտել: Ամենաէականը ստեղծող հանճարն էր, գըրողին կարողութիւնն էր գեղեցիկութիւն ստեղծելու, հազուագիտ ճշմարտութիւնն մը յայտնելու: Պուալօ, ինքալ կը հաւտար որ հանճարները չեն շինուիր, այլ կը ծնին, եւ իրենք զիրենք ձերբազատելով կապտող սիստեմներէ, կը հանազանդին իրենց մտքին օրէնքներուն, թոփէ կուտան իրենց երեւակայութեան, կ'ստեղծեն ազատ ներշնչման թարմ ազգեցութեան տակ, եւ երբ կը խօսին՝ հոդ չէ թէ նոր ըլլայ իրենց կերպը, մարդիկ, ինչ դարու ալ պատկանին, կը հասկնան իրենց լեզուն եւ կը գրաւուին իրենց դաշտիաբներէն:

—————o—————

## ԴԱՍԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՆԿՈՒՄԸ

— 6 —

Լուի Քաթօրզի շրջանը գտասականութեան մեծ արուեստադէտներուն ոսկեղարն հանդիսացաւ:

Քաղաքական պատերազմներն ու կրօնական կը-ոխները գաղքած էին եւ ազնուականութիւնը կաղ-մակերպած էր գտասակարդ մը որուն մէջ մեծամեծ-ներու կիներն իրարու հետ կը մրցէին, իրենց սալօն-ներուն չնորհիւ գրական ճաշակի զեկավարներն ըլ-լուլու:

Մատամ տը Մէնթընօն, Մէլլինեէ, Լաֆայէթ, տը Սալլիէ եւ որիշներ, Մարքիզ տը Բամպույէէի օրինակին հետեւելով՝ հիմնեցին սալօններ որոնք միան երկու գար ուժեղ ազդեցութիւն ներգործե-ցին գրական ճաշակներու վրայ: Այս սալօններուն մէջ, աղնուական տիկիններ իրենց շուրջը կը հաւա-քէին գրադէաններ, բանաստեղծներ, իմաստասէր-ներ: Անոնք կը վիճաբանէին, կը քննապատէին, կը գտասապարտէին եւ կը քաջալիքէին գրական գործե-րր: Խոսակցութիւնը՝ նրբին, ակադեմական, սրա-միս ու հաճոյալի՝ գլխաւոր գործն էր Մոլիէրի հեգ-նած այս փրկսիէօգներուն, բայց հակառակ այն մա-կերեւութային մշակոյթին որ Փրանսական միտքը պահեց ծանծաղ մակարդակի մը վրայ եւ արգելք հանդիսացաւ մտածման խորութեան, այս կիներուն կը պարագնք Փրանսական գրականութեան գերա-զանց յատկութիւնը՝ որ ոճի պայծառութիւնն է: Այս աղնուական կիները կը պահանջէին որ գրադէտ, բա-նաստեղծ եւ իմաստասէր՝ պարզ, յատակ եւ չնորհա-լի կերպով ըսեն իրենց ըսելիքը: Անոնք կը պնդէին որ գրադէտը նախ գիտնար իր մտածումը եւ զայն արտայայտէր կտրուկ, կորովի, սրամիտ եւ հաճելի կերպով: Այս կիներուն յանցանքն եղաւ աղնուական գտասակարդին յատուկ ճաշակ մը եւ գրելու կերպ մը քաջալիքել: Անոնք խրախուսեցին արտայայտու-թեան աղնուականութիւն մը որ չէր մտահոգուեր

Հոգեբանական եւ Փիդիքական ճշմարտութիւններով։ Ճանք չէր ընել որպէս զի իրարմէ զանազանէ բարին ու վատը, ճշմարիտն ու կեղծը, այլ կը փնտոէր ազ-նուական դասակարգին բարոյականին եւ ապրելա-կերպին համապատասխանող դրական արտայայտու-թիւն մը։ Սալոններու ճաշակը զատորոշած էր այն լեզուն զոր «պարկեշտ» մարդիկ պէտք էր խօսէին եւ յանուն այս «պարկեշտ» մարդոց ճաշակին կը դա-տապարտուէին Մոլիէրի նման հանճարներ, որոնք ճշմարտութեան հետապնդումը կը նախընտրէին աշ-խարհիկ տիկիններու քմահաճոյքին։

Այս ազդեցութեանց չնորհիւ դիւրին է ըմբռնել թէ ինչու համար, մինչեւ անզամ փիլիսոփաններու դարուն, Փրանսական միտքն անկարող եղաւ Անդ-լիական կամ Գերմանական իմացականութեանց խո-րութիւնն ու որակը ցոյց տալու։ Այնպէս կը թուփ որ Փրանսացիք բնազանցական մտածողութեան ատակ չեն։ Վոլթէր եւ Տիտրո խորոնկ մտածում չունին եւ անոնց իմաստասիրութիւնը մակերեսային է։ Վոլ-թէրի կրօնական քննադատութիւններն անզամ, այն-քան հատու, կրորով եւ խայթիչ՝ տղայական զայրոյ-թի պոռթկումներ եւ ամբարտաւանութիւններ կը թուին գերման բնազանցագէտներու եւ իմաստասէր-ներու մտածմանց բաղդատմամբ։

\* \* \*

ԺԼ. դարու գրագէտները, տէքատան դասա-կաններ էին, ինչպէս Եւրիփիտէս տէքատան թուեցաւ բաղդատմամբ Եսկիզոսի եւ Սոփոկլէսի։

Պապըլէի պէս, Վոլթէր եւ Տիտրո տարուած էին գիտութեան խոստումներէն։ արուեստը լքուած էր։ Իմաստասիրական որոնումները, քաղաքական մտա-հոգութիւնները եւ կրօնական քննադատութիւնը տի-րական զբաղումներ գարճած էին։ Անհատապաշտ դասականներու գեղարուեստասէր արտայայտու-թեանց տեղ հաւաքական կեսանքի երջանկութեան գաղափարները կը տիրէին։ Իմաստասէրներն սկեպ-տիկ էին։ ազնուականութիւնը վարկաբեկուած էր եւ իմացական ու կրօնական ազատութեան ախոյեան-ները ժողովուրդը բռնութենէ եւ շղթաներէ փրկելու պէտքին գիտակցութեամբը խանդավառուած էին։

**ԺԵ.** դարը քըիստոնէական ոգիով լեցուած էր եւ միապետութեան յարդանքը կը սնուցանէր: Թէեւ զը-րականութիւնը փրօփականտայի գործիք եղած չէր միշտ եւ զրադէտները կը պահէին իրենց արուեստա-դէտի ազատութիւնը, սակայն շարունակ տեղի կու-տային աշխարհական եւ հոգեւոր իշխանութեանց առջեւ:

**ԺԲ.** դարը յեղափոխական յայտնուեցաւ եւ բաղ-ձաց աիրող կացութիւնը փոխել: Գօրնէյլ, Բասին, Մօլիէր կեանքն անկողմնակալ կերպով կը պատկե-րացնէին, ոու էին աշխարհէն: Ընկերութիւնը կաղ-մակերպուած էր եւ զայն յեղաշրջելու պէտքը չէին զզար: «Պետութիւնը ևս ևմ» կ'ըսէր լուի Քաթօրդ եւ զրադէտները կը հաւտային որ իրբեւ հայրը ժո-ղովուրդին՝ միապետը լսաւոյնը կը անօրինէր ա-նոր երջանկութեան համար, եւ եթէ կը տեսնէին բոնութեան քմահաճոյքներն որոնցմով կաշկան-դուած էին, չէին մտածեր անոր դէմ ըմբոստանաւ:

Տասնեւութերորդ դարը բոլոր հաստատուած իշխանութեանց ատելութիւնն ունի: Լուի Քաթօրդի պատերազմներն ու շառյլ ծախքերը ժողովուրդը մտանած են թշուառութեան. անհատը կը ճնշէ ծանը տուրքերու տակ բայց իր մէջ զղալով այն գերազան-ցութիւնը՝ զոր իմացական եւ տնտեսական մարզե-րան մէջ հասարակ ժողովուրդը ճեռք բերած է, մինչ ընկերականապէս ինքինքը գերազա համարող ազ-նուական զասակարգը հետզեաէ կ'այլասեռի, անի-կո կը կորսնցնէ յարդանքը աշխարհական իշխանու-թեան, որուն տիրապետութիւնն աղէտաբեր կը նկա-տէ ժողովուրդին արտադրող եւ իմացականապէս հզօր տարբերու երջանկութեան: Իշխանութեան քա-մահանքն կը յաջորդէ անտարբերութիւնը եկեղե-ցիին հանդէպ: Պայքարը զոր կաթոլիկ բոնապետու-թիւնը կը մզէ ժանսէնականներուն եւ բողոքական-ներուն դէմ, ողորմելի բանապէճերը որ կրօնական բաժանումներէն յառաջ կուգան, ժողովուրդին հա-ւատքը կը խախտեն եւ ահա՛, միապետական թէ կրօ-նական աւանդութիւններու յարդանքին կը յաջորդէ, իմաստաէրներու սկեպտիկ եւ անհաւատ բանապաշ-տութիւնը: Կրօնքին տեղ զիտութիւնն է որ միտքե-րը կը զրաւէ եւ իմացականութիւնները կ'առաջոր-

դէ: իմաստասէրները կը հաւտան թէ գիտութեան շնորհիւ պիտի կրնան քանդել հին հաւտատալիքները եւ յառաջ բերել քաղաքական ու կրօնական յեղաշըրթում մը:

Արուեստը կը տուժէ, որովհետեւ, դասականներու բանական եւ իրապաշտ զզացումը պահելով հանդերձ՝ Վոլթէր, Տիտրո, Մօնթէսքիէօ, արուեստի շօշափելի ձեւերը կը լեեն եւ կ'ստեղծեն իրենց ուրոյն լեզուն եւ ոճը, որ պիրճ ու սրամիտ դաղափարաբանութիւն մըն է, առանց հաստատուն առարկայականութեան: Այս գրադէտներն՝ աւանդութիւնները խորտակելու իրենց ճիգին մէջ ա՛յնքան յառաջ գացած են որ յունական դասականները կը քամահրեն իրերւ հին եւ իրենց լաւագոյն արտադրութեանց մէջ կը ցոլցանեն Բասինի եւ Մոլլէրի կոթողային ստեղծագործութեանց նմանութիւնները: Վոլթէր զուտ արուեստի սիրուն չի գրեր: Իր լեզուն, խայթող, հատու, յստակ, տրամաբանական, կորովի եւ ջղուտ, փրօփականտիստի լեզու մըն է, կազմուած կեանքի պէտքերուն եւ իմաստասիրական քննադատութեան պահանջներուն համեմատ: Շուսո, աւելի զգայուն, Վոլթէրէն անհօւնապէս աւելի քանդիչ ազգեցութիւն մը կը ներգործէ, առանց իր եւ իր ժամանակակիցներուն այս խորտակող ազդեցութեան գիտակցելուն: Արուեստի սէրին յաջորդած է ընդհանուր քանդումի ըղձանքը. պէտք է ժխտել ամէն ինչ առանց նկատի առնելու ժողովրդային մտքին վիճակը, հաւտալով որ զօրաւոր փրօփականա մը բաւական պիտի ըլլայ ժողովրդին մէջ մէկ հարուածով ջնջելու կրօնական դդացումը եւ հաստատուած ընկերութեան կարգուարքերուն յարդանքը: Արուեստի սէրին տեղը ըլլանած է նաև սէրը ոչ միայն մարդ անհատին՝ որուն իրաւունքները պէտք էր պաշտպանել, այլեւ սէրը մարդկութեան եւ մարդկային ընդհանուր նղբայրութեան: Ֆրանսական միտքը տիեզերական իմացականութիւնը կը սնուցանէ եւ կ'իշխէ Եւրոպայի վրայ, մինչ Ֆրանսական ուժը, շուայտ կուի Քէնզի եւ տրկար կուի Սէզի իշխանութեանց օրով կ'ապականի եւ կը խարիսխի: Հայրենասիրութիւնը զոր Գօրնէյլի նըման հանճարները կը ներչնչէր, անզուսպ պահանջ մը կ'զգայ Վոլթէրի, Սէն-Սիմօնի, Մօնթէսքէօյի,

A 171  
7263

Տիտրոյի եւ Ռուսոյի միջոցաւ վիրահատի գործ կատարելու Փրանսական պետութեան մարմնին վրայ ուր երկար տարիներ տեղի ունեցող բռնութեանց անիրաւութիւններն ու հարուածները ցեցեր կազմած են: Եթէ խաստասէքները լիովին չեն դիտակցիր այն ահաւոր ցնցումներուն եւ աւերներուն զորս կը պատրաստեն իրենց կործանարար գաղափարներով, անոր համար է որ իրենք ալ մզուած են նոր կեանքի մը անզուսպ խոյանքէն: Յեղափոխական գաղափարներ վերացական հայեցողութեամբ կազմուած տեսութիւններէ չեն բղիքիր: Անոնք կը ծնին ազատութեան եւ մարդկային իրաւանց պէտքը խորապէս զգացող ժողովուրդի մը կեանքի պահանջներէն: Ժէ. դարը որ զոհունակ կ'ապրէր քրիստոնէական ողիով օծուն, կը մատածէր կեանքն օժտել գեղեցկութեամբ, ճշշմարտութեամբ եւ հաճոյքով: Այս գարուն, մշակուած բնկերութիւնն չնորդիւ արուեստին կատարելութիւն կը փնտառէր: Ժէ. դարը տեսաւ որ բռնութեան տակ ճնշուած անհատն ու ժողովուրդը չնչելու եւ ազատ ապրելու իրաւունքէն խել գրկուած էին ու կը սնուցանէին աղնուական մակարոյժներ, որոնք բարեցական եւ իմացական անկումի մէջ ըլլալէ զատ երկրին տնեանութիւնը կը քանդէին. հետեւաբար, ժէ. դարը մոռցաւ արուեստը, եւ կեանքն ըղձաց օժտել ազատութեան, հաւասարութեան եւ եղբայրութեան բարիքներովը: Արգէն, ժողովուրդէն անոնք որ կեանքը վերանորոգելու պէտքին կը գիտակցէին, իմացականներն էին, եւ ասոնք, որոնց վիճակուած էր արուեստի չափանիշը վեր բռնել, նոր պահանջներու, նոր յուղումներու եւ կեանքի նոր արտայայտութեանց հանդէս ըմբռնեցին թէ գասական գրականութեան մէջ շատ բաներ լո՛կ ակադեմական եւ պայմանագրական էին:

Իմաստասիրական ոգին եւ դիտական դրականութիւնն այն աստիճան տիրող գարձած են այս պահուն որ, մինչև անզամ աշխարհիկ սալօններու մէջ դրադէաններն ու արուեստագէտներն առաջնորդութիւնը կուտան գիտուններուն: Բանականութիւնը ամէն տեղ կը վանէ զգացումը. գիտական եւ հմաստասիրական տեսութիւններն որոնք միշտ ալ հիմնուած չեն երկար փորձառութեամբ ապացուց-



ուած անհերքելի ճշմարտութեանց եւ հաստատուած  
իրողութեանց վրայ, աւելի կը հրապուրեն եւ կը գը-  
րաւեն մտքերը քան արձաններու պէս իրենց իրակա-  
նութեան եւ գեղեցկութեան մէջ հաստատուն ար-  
ուեստի գործերը: Գրականութեան մէջ Փրանսական  
ինքնարուխ, հեգնոտ, զուարժ, սրամիտ, հատու եւ  
ջղուտ ոգին, — աշխարհիկ ոգի մը տիլէքանքիզմով  
ողողուած եւ հեշտ կենունակութեամբ ոստոստուն,  
— կը գրաւէ դասականին տեղը: Եւ այս ոգիին յոր-  
դահոս աղբիւրն են Վօլթէր եւ Տիտրօ: Ռուսօ, աւելի  
վերջ պիտի գայ ուրիշ հարուած մը տալ դասական  
արուեստին, քարոզելով որ՝ մարզն իր բնական վի-  
ճակին մէջ քարի ըլլալով, ընկերութիւնը զայն խա-  
թարած է: Անիկա պիտի ըսէ որ ընկերութիւնն իր ա-  
մենէն յառաջացած վիճակին մէջ ամենէն աղէտարեր  
աղղակն է մարդկային գեղծանման, եւ որովհետեւ  
այս ընկերութեան բարձրագոյն զարգացումը կը  
յայտնուի զուտ գրականութեան եւ արուեստի հե-  
տապնդման մէջ, — որ չքեղ շուայլութեան մը հետա-  
պնդումն է, — մարդկային մտքին ու հանճարին գեղ-  
արուեստական ստեղծադործութիւնները մարդոց  
չարիքն ու ապականութիւնը կ'աւելցնեն: Ռուսօ պի-  
տի պնդէ որ՝ արուեստը մարդուն մէջ կը գրգուէ ա-  
մելորդ պէտքեր, զորս չի կարենալ գոհացնելուն հա-  
մար անիկա թշուառութիւն կ'զգայ, կամ զորս գոհա-  
ցընելու բաղանքէն տարուած՝ կը դառնայ փառա-  
սէր, ընչաքաղց, եսամոլ եւ ագահ: Բայց մարդն ըն-  
կերութեան մէջ կ'ապրի եւ զայն իր նախնական վի-  
ճակին վերագարձնել ոչ հնար է ոչ ալ իմաստուն:  
Հարկ է անոր մէջ ուղղել ինչ որ ընկերութիւնը խա-  
թարած է. անհրաժեշտ է անոր բնութիւնը փոխել  
դաստիարակութեամբ: Անիկա ընելու համար թոյլ  
տալու է որ բնութիւնը ներգործէ մարդուն վրայ:  
Ռուսոյի «իմիր» կը ցուցնէ թէ ինչպէս պէտք է դաս-  
տիարակել մանուկը՝ անկէ հեռացնելով քաղաքակր-  
թութեան աղլեցութիւնները, որոնք են գրականու-  
թիւն, կրօնական վարդապետութիւններ, ընկերա-  
կան ըմբռնումներ: Անոր մէջ զօրացնելով բնական  
զգացումներն՝ ինչպէս սէր, աղատութիւն, դթու-  
թիւն, արդարութիւն, քաջութիւն, բարութիւն, ան-  
կեղծութիւն: Անոր ուսուցանելով արհեստներ որ

զինք պիտի ընեն անկախ, ճարտար, իմաստուն, խո-  
չական։ Այսպէս դաստիարակուած, մանուկը պիտի  
մեծնայ եւ ապրի, կեանքէն վտարելով կեղծիքը եւ  
սուտը. պիտի սիրէ անկեղծութեամբ եւ պիտի հիմ-  
նէ ընտանիքը որ ամենէն բնական եւ նախնական  
հաստատութիւնն է։ Այսպէս կազմուած էակ մը,  
ընկերութեան մէջ ապրելու ստիպուած՝ անհրա-  
ժեշտորէն իր կամքը զոհելու հաւաքականութեան  
կամքին՝ որովհետեւ բարեփոխուած ընկերութեան  
մը մէջ այս հաւաքական կամքին ուժովն է որ  
անհատը պիտի իրագործէ եղբայրութեան եւ հաւա-  
սարութեան սկզբունքը։ Հաւաքական կամքին չնոր-  
հիւ է որ անհատը պիտի գտնէ մեծագոյն բարիքը եւ  
պիտի տիրանայ իր լման ազատութեան, որովհետեւ  
հաւաքականութեան կամքը պիտի արգիլէ որ փոք-  
րամասնութիւններ ճնշեն անհատներու վրայ եւ զա-  
նոնք շահաղործեն։ Յետոյ, որովհետեւ մարդը բնա-  
կանէն բարի ստեղծուած է, անիկա իր երջանկու-  
թեան համար պէտք է դիմէ բարութեան աղբիւրին  
որ է Աստուած եւ եկեղեցիներու ու վարդապետու-  
թեանց կաշկանդումներէն ազատուած, պաշտանքի  
մէջ գտնէ իր երջանկութիւնը, քանզի Աստուած մի-  
այն կրնայ զօրացնել մարդուն մէջ բարւոյն բաղձան-  
քը, ուժովցնել կամքը եւ ապահովել երջանկութիւն։

«Եմիքի, «Լանուվէլ Հէլոյիզ»ի եւ «Գօնթրա  
Սուեալ»ի մէջ պարզուած գաղափարները պատճառ  
դարձան որ իմացականութիւններն աւելի ուժանան  
դասական արուեստէն եւ նուիրուին ընկերութիւնն  
յեղաշրջելու գործին։ Արդարեւ, աւելի քան Վոլթէ՛  
Ռուսո ցոյց տուաւ բարեշրջումի պէտքը։ Մօն-  
թէսիէօ իր «Լէսորի տէ Լուա»ով, Սէն Սիմօն՝  
իր «մէմուար»ներով, այնքան մահացու հարուածներ  
չի տուին միապետական եւ ազնուական տիրապե-  
տութեան, ինչքան Բուսօ, որուն հետեւողներն եղան  
արդի ընկերվարութեան քարոզիչները։

Ինչ որ մեզ այժմ կը հետաքրքրէ, Բուսօյի գա-  
ղափարները չեն, որոնք գերազանց տեսութիւններ կը  
պարունակեն, այլ բնութեան դառնալու համար  
մարդոց ուղղած անոր յուզիչ հրաւէրն է։ Բուսօ բա-  
նականութեան տեղ գերակշռու կ'ընծայէ զգացումն  
ու բնազդը եւ բնութեան գեղեցիկ տեսարանները կը

ներկայացնէ առարկայական ձգտումով։ Մինչեւ հիմա դրականութիւնն զբաղած էր մարդկային հոգեբանութեամբ։ Բուսօ, առաջինն, մարդուն դէմքը կը տեսնէ եւ անոր արտաքին երեւոյթը կը նկարագրէ, ինչպէս կը պատկերացնէ բնութեան տեսքը, որ շարունակ կը փոխուի հեղինակին զգացումներուն հետ։ Առաջին անգամ ըլլալով Փրանսական գրականութեան մէջ, գոյներու հարուստ ճոխութիւնով Բուսօ կը նկարէ ստուերոտ հարուստ անտառները, լուսաւոր լիճերը, գալար եւ հովասուն մարդերը, ժառերն ու ծաղիկները, հովիտներն ու պուրակները։ Անիկարանաստեղծ է եւ իրերը կը ցուցնէ իր ներշնչման երանքներովը։ Իր սիրտը կը գրաւուի գեղջկական կեանքի տեսարաններով։ կ'երազէ հանդարտ ջուրերու եղերքը եւ հոգին կը լեցուի ծաղկաստաններու բոյրովը, մինչ սիրտը կ'ըղձայ զով բացաստաններու խաղաղութեան։

Բուսօ քնարերդակ բնաստեղծ մըն է եւ առաջին բոմանթիքը որ բանականութեան օրէնքներէն խուսափելով գրագէտին ներշնչումն ու զգացումը տիրական զարձուց գրականութեան մէջ։ Շատեր փորձած էին վէպը։ Լը Սաֆի «Ժիլ Պլաս»ը կը ներկայացնէր կեանքի ընդարձակ տեսարաններն ու ժամանակակից ընկերութեան սովորութիւնները, ապրելակերպն ու արկածախնդրութիւնները։ «Մանօն Լէսքօ», սիրոյ կիրքին անզուսպ տիրականութիւնը կը յայտնէր։ Մօնթէսքիէօյի, Վոլթէրի, Տիտրոի եւ Մարիվոյի վէպկերն առաւել կամ նուազ չափով իւրաքանչիւր հեղինակի խառնուածքին ու զաղափարաբանութեան գըոշմը կը կրէին։ Տիտրոյի «Լը Նըվէօ տը Բամօ»ն, մանաւանդ Սէն Սիմօնի ուժեղ փօրքը կեները, հակառակ իրենց առարկայականութեան, գունագեղ, ճոխ, զգայուն եւ բոմանթիք արտայայտութեամբ օժտուած՝ նոր ձգտումներ կը մատնէին, սակայն այս բոլոր գործերը զուրկ էին այն դաշն ու

Խսաղաղ քնարերդութենէն որ ժան ժաք Բուսոյի  
պատկերու զբականութեան կ'ընծայէը արդիական  
արուեստի զբոշմբ:

Բուսօն է որ լիովին մոռցնել կուտայ գասական  
զբականութիւնը, մինչ Պօմարչէ, որ քիչ վերջ պիտի  
ներկայացնէ «Լը Պարզիէ տը Սէվիլը ու «Լը Մա-  
րիամ տը Ֆիկարօն», հզօր, մահացու հարուած մը  
պիտի տայ այս գասականութիւնը քաջալերող ազ-  
նուական եւ միապետական իշխանութեան, դայն լիո-  
վին վարկարեկելով ու ծիծաղելի դարձնելով:

—————o—————

## ՐՈՄԱՆԹԻԶՄԻ ԾԱԳՈՒՄԸ

Այսպէս, ԺԼ. դարն, որ սկիզբը կը կարծէր թէ դասականներու աւանդութիւնը կը շարունակէ, կը յանգի բոմանթիզմի:

Սէն Սիմօն եւ Ռուսո լո'կ ռահմիրաններ են: Զգացումն ու անհատական ներշնչումը զիրենք կ'առաջնորդեն: Անոնք նոյն ատեն առարկայական են եւ իրենց երեւակայութիւնը, որքան ալ վառ, զիրենք չի շեղեցներ բանականութեան շաւղէն:

Չուտ բոմանթիզմը չպիտի յայտնուի մինչեւ Շաթօպրիան: Փոխանցման երկար շրջան մը կայ որ կէս դարէ աւելի կը տեւէ: Դասականութիւնը վերադարձ մը կ'ունենայ Անտրէ Շէնիէի շնորհիւ: Բայց ա'լ սրտերը խանդավառուած են եւ Պերնարտէն տը Սէն Փիէրի անարուեստ բոմանթիզմը քիչ վերջ կուգայ երեւակայութիւնները գրգռել եւ զդացումներն յորդեցնել երկար ատեն զսպուած սրտերէն:

Չուտ մտածումով ապրող եւ բանականութեամբ առաջնորդուող իմացականութիւններ բուռն սէրերու ըղձանքը կ'զգան: յուզումը կը լիցնէ հոգինները որ գեղեցիկ վերջալոյսներու փողփողուն փառքին առջեւ խօլական խանդավառութիւններ եւ մանկական յափշտակութիւններ ցոյց տալու փափաքէն մղուած, կը բաղձան խուսափիլ չոր ու ցամաք դասականութեան մը պարտադրած արուեստակութենէն եւ պայմանագրականութենէն: Սալօններու մէջ մշակուած շքեղ ու հեզնոտ իմացականութիւններն իրենց զդացման դասարկութիւնը կը տեսնեն ու կ'երազեն խանդոտ սէրեր, միամիտ զմայլանքներ. կ'ուզեն ապրիլ «Փօլ եւ Վերգինէի» անմեղ, բնական եւ էկզօքիկ կեանքը. կ'ըղձան ըմբռչինել զեղեցկութիւնը բնութեան եւ արուեստի մէջ՝ գոհացում տալով իրենց զդայարանքներուն. կը պահանջնեն՝ անիմաստ բաներ ըսելու, ոսկեզօծ երազներ տեսնելու եւ իրենց անո-

բոշ, ծփուն բայց ուժեղ յուզումներն յորդահոս պոռթկումով արտայայտելու իրաւոնքը։ Երազել ու զգալ՝ փոխանակ տրամաբանելու եւ զննելու գեղեցիկ, անգոյ ու անհիմն իտէալներու յառիլ խորհը դաւոր մէրամաղձութեան եւ յոյլ տեսլականութեան ոսկի մշուշներուն ընդմէջն, այնքան հզօր իմացական պէտքեր կը դառնան որ, սալօններու ազնուական կիներուն ամենէն իմացականներն իսկ կը ցանկան խօլական սիրուհիներ դառնալ:

Երազող եւ զգացական իտէալականութեան այս պոռթկումին մէջ՝ որ յորձանուտ հեղեղի մը ուժովը պիտի քչէ տանի Վօլթէրի գարուն անհաւատ, անկրօն ու ժխատական ողին, դասական արուեստը կարճ ըրջանի մը մէջ միայն փակագիծ մը կը բանայ եւ Փըրանասկան գրականութիւնը կ'օժտէ տասնեւութերորդ գարու ամենէն դասական բանաստեղծովը։

Ասիկա Անտրէ Շէնիէն է։

Ազգուած հնախոյդ գիտականներէն որ Յունական եւ Հռոմէական պեղաւմներով վերստին կ'արծարծէին դասականին սէրը, մասնաւորաբար ուժեղ զարկ մը տալավ նկարչութեան, քանդակագործութեան եւ ճարաւարապեսութեան, Անտրէ Շէնիէ, Պոլիս ծնած եւ մօրը կողմէն Յոյն, դուտ աթենական եւ անագրէօնական արուեստով մը երդեց։ Տասնեւեօթերորդ գարու բանաստեղծներուն լուազոյնները, մանաւոնդ Բասին, արուեստով տաւիլի կը մօտենան Վիբողիիսոփի եւ քրիստոնեայ վերածնութեան իտալական բանաստեղծներուն։ Անտրէ Շէնիէ իրեն օրինակ տուալ միմիայն յոյն բանաստեղծները եւ անոնց նման իր տաղերը կազմեց արուեստի կատարելութեամբ մը՝ որուն զիմաւոր յատկանիշներն էին պարզութիւն, ներգաշնակութիւն, բնականութիւն, անկեղծութիւն եւ քնարերգականութիւն։ Շէնիէ հրապուրուած էր ժպատուն, կայտառդ, չնորհալի եւ կենսախայտ Յունաստանով։ կը սիրէր ապրիլ, զգալ եւ վայելի։ Կեանքի ծիծաղկոտ հովիտներուն մէջ կուզէր ըրջիւ եւ խօլաթորիչ նետուած կապոյտին մէջ՝ երգել արտոյտներու հնչուն ու վճիտ ճռուողիւնով։

Բայց Շէնիէ բացառութիւն մըն է եւ քիչ վերջ յուզիչ զոհը կ'ըլլայ Փրանսական մեծ յեղափոխու-

թեան որուն ստեղծած թոհ ու բոհին մէջ կը կորսուին  
արուեստն ու գրականութիւնը:

\* \* \*

Ապրելու եւ զգալու ջանքը որ Ռուսոյի ներշնչման  
տակ սկսած, էր իտէալապաշտ ձգտումի հզօր թափով  
մը, յեղափոխութեան եւ Մեծն Նարօլէոնի պատե-  
րազմներու սոսկումին ու վատնումներուն տոկարով,  
դասական գրականութեան ջախջախիչ հարուածը  
տուաւ ժլ. դարուն վերջը:

Շաթօպրիան գաղափարապաշտներու առաջինն  
է եւ իրմէ ներշնչուեցան Լամարթին, Միւսէ, Վիք-  
թօր Հիւկօ:

«Ճ. Ժէնի տիւ Քրիսթիանիզմը» Վոլթէրի եւ  
միւս իմաստասէրներու ժխտականութեան տեղ հաս-  
տանց քրիստոնէութեան գրական ողին ու արժէքը:

Շաթօպրիանի կարեւորութիւնը, իրը մտածող,  
չափաղանցուած է: Այս բանաստեղծն ալ Պերնարտէն  
տը Սէն Փիէրի նման ծանծաղ իմաստասիրութիւն եւ  
անտեղի տրամաբանութիւններ ունի: «Ճ. Ժէնի տիւ  
Քրիսթիանիզմը» զուտ բանաստեղծութիւն է, պատ-  
կերներուն եւ յուղումին մէջ արուեստի սքանչելի  
գործ մը:

Շաթօպրիան կը ջանայ ապացուցանել թէ կրօնք-  
ներուն մէջ քրիստոնէական կըօնն է ամենէն բանաս-  
տեղծականը, մարդկայինը եւ արուեստի ու գրա-  
կանութեան նպաստաւորը: Աշխարհ անոր կը պար-  
տի ամէն ինչ: Անոր բարոյականը, վարդապետու-  
թիւնը, պաշտանքը, իտէալը կը գերազանցեն միւս  
բոլոր կրօնքներու սկզբունքները, գաղափար-  
ներն ու արարողութիւնները: Անիկա է որ ճա-  
շակը կը զաէ, առաքինի կիրքերը կը մշակէ, մը-  
տածման կորով կուտայ, գրագէտին կը ընծայէ  
աղնուական ձեւեր եւ արուեստագէտին կը  
հայթայթէ կատարեալ տիպարներ: Անոր հաւատքը  
առաքինութեանց եւ ընտանեկան հրճուանքներու  
ակն է:

Շաթօպրիան քրիստոնէութեան գովեստը կ'եր-  
գէ ինչպէս Նարեկացին անոր խորհուրդները կը բա-  
նաստեղէր. բայց Նարեկացին իր սէրն ու պաշտան-

քր, իր հոգին ու սիրաը կը զեղուր զոհաբերութեան մխացող խորանին առջեւ։ Շաթօպղիան կը չանայ թէզ մը պաշտպանել, եւ կը ձախողի։

Սակայն, իր տկար տրամաբանութեան հետ, որմէ ոչ ոք կը համոզուի, կայ հզօր ազգեցութիւնը Շաթօպղիանի գործն յաէքրօքէն ապրեցնող քրիստոնէական զղացման, անոր ստեղծած վառվուուն պատկերներուն եւ անոր ապրեցուցած կրօնական ջերմեռանդ ու խանդուս ողլոյն զոր Վոլթէր եւ միւս իմաստասէրները մեռուցած էին։ ԺԸ. գարուն սկիզբը, ազնուական թէ իմացական գրեթէ բոլորն ալ անկրօն էին եւ առհասարակ կը մտածէին թէ կրօնքը արժէքէ զուրի չնչին նախապաշարում մ'էր։ «Լը Ժէնի տիւ Քրիսթիանիզմ»ը, ժողովուրդին մէջ դարէ մ'իվեր նիրհող կրօնական ողին արթնցուց եւ կաթոլիկ և կեղեցիին վարդապետութիւնը զովարանելով երեւակայութիւնները վառեց հաւատքին բոցով։

Նարօւէն Վատիկանի հետ գեռ նոր կնքած էր գօնդորսան եւ ահա Շաթօպղիան կը վերանորուզէր ժողովրդային հաւատքը։ Դարերով հաստատուած ազգային կաթոլիկ և կեղեցիին, անոր արժէքը, անոր ներշնչումը, անոր վարդապետութիւնը, չքեզ արարուութիւններն ու խորհուրդները Շաթօպղիան կը ներկայացնէր իրրեւ ակն ու աղբիւրը Ֆրանսայի ժողովուրդին վայելած բոլոր բարիքներուն։

«Լը Ժէնի տիւ Քրիսթիանիզմ»ը կերպով մը կը նուիրագործէր գօնդորսան, եւ տելի քան քրիստոնէական կրօնը, հաստատ հիմերու վրայ կամ բապնդէր կաթոլիկութիւնը, որ, չնորհիւ Շաթօպղիանի՝ տելի քան երբէք երեւցաւ վեհափառ, յաւիտենական եւ վսեմօրէն կինսունակ։

«Աթալայի», «Բէնէ»ի, «Լէ Մարթիո»ի մէջ նըմանապէս, մտածումն ու հոգերանական վերլուծումները տկար են, մինչդեռ բնական տեսաբաններու նկարագրութիւնը, մարդկային դէմքերու ուժեղ արայայաւթիւնը ապագանդաւութիւններ են։ Ամերիկայի լայն բացասաններէն, յորդահոս գետերէն, ամենի եւ վսեմջրվէժներէն, փառաւոր անտառներէն, սէզ հնդիկներէն, Շաթօպղիան մնզ կը տանի Սպանիա, Նարօլի, Յունաստան, Պաղեստին, եւ ամէն տեղ, պատ-

կերներն ու դէմքերը, առարկայականութեամբ հուժ-  
կու եւ լիովին տրոփուն հեղինակին զգայնութեամբ,  
— այնպիսի կատարելութեամբ գծուած են որ, Շա-  
թօպրեանի զրականութեան կ'ընծայեն շքեղ նկար-  
չութեան մը երեւոյթը:

Այս նկարագրութեանց մէջ է որ Աթալայի հեղի-  
նակը գեղեցկութիւն ստեղծած է. իր քաղլօները կը  
յուզեն, կը հրճուեցնեն, իր տեսարանները տուածա-  
ներ եւ ողբերգութիւններ են. իր հովիտները, պու-  
րակներն ու լեռները՝ սիրուն, յանկուցիչ, ներդաշ-  
նակ քնարերգութիւններ են, որոնց տիրական յատ-  
կանիշը մելամաղձոտ, երազկոտ, նրբին, շնորհալի  
եւ գեղապաշտ զգայնութիւնն է, — զգայնութիւն մը  
որ առարկային գեղեցիկ ձեւը կրնայ չերմ կեանքով  
ողեւորել:

Շաթօպրեանի ազգեցութիւնը մեծ եղաւ ԺԹ.  
դարու րոմանթիք բանաստեղծներուն վրայ: Անոր  
շնորհիւ գրականութեան մէջ յաւէրժացան վէրթեր-  
եան տիպարով սիրահարներ: Տիսուր յունետեսութիւն  
մ'ու մելամաղձոտ ձանձրոյթ մը լեցուցին իտէալա-  
պաշտ հոգիները, վսեմօրէն լալիան եւ խօսականօրէն  
երազային գրականութեան մը ծնունդ տալով: Ալ-  
Փրէտ տը Վինեի, որ Շաթօպրիիանի քրիստոնէական  
հաւատքովը չէր կրնար խանդավառուիլ, անոր տըխ-  
րութենէն աղդուեցաւ. Վիքթոր Զիւկօ իր երկարա-  
պատում նկարագրութեանց. Մընան իր կրօնական  
քնարերգութեանց, Միշլէ՝ իտէալապաշտ ձգտում-  
ներուն եւ Լօգի՝ իր էքզօքիք եւ արեւելեան տպա-  
ւորութեանց մէջ, առաւել կամ նուազ չափով աղ-  
դուած են Շաթօպրիիանի գործերէն:

Մեծագոյն առաւելութիւնը որով Շաթօպրիան  
օժտեց Փրանսական գրականութիւնը քրիստոնէու-  
թեան այն յուզումնալիր ու խորհրդաւոր զգացումն  
եղաւ, որու խանդավառութենէն զուրկ մնաց մինչեւ  
անզամ ժաննէնական Բայինը, եւ որու շնորհիւ մի-  
այն՝ գրական գեղեցկագոյն ներշնչարաններ դար-  
ձան տիեզերական գրականութեան փառաւորագոյն  
գործերէն՝ Աստուածաշունչը, Միլտոնի «Նրախտ  
կորուսեալլ» եւ Տանդէի «Տիվինա Գօմէտիա»ն:

## ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Թօմանթիզմը գրական արուեստի մէջ յեղափոխական հզոր ձգտում մը եղաւ: Ինչպէս տեսանք, չընորհիւ Ծովայիլ եւ Շաբթօպրիանի, անիկա գրականութեան սահմանափակ տեսակներուն մէջ ներմուծեց քնարերգութիւնը, որուն նախնական նիւթերն էին բնութեան սէրը եւ մարդկային զգացումները:

Թօմանթիզմը յեղափոխական շարժում գարճնող պատճառները չատ են: Մեծագոյն պատճառը, մեթոսիկ յօրինածքը եւ մտածման ու բանականութեան կանոններուն համաձայն արտադրելու պայմանագրական միօրինակութենէն խուսափելու, կեանքը, բնութեան պատկերներն ու մարդկային յուզումները անկաշկանդ ու անկանոն ազատութեամբ արտայայտելու պէտքն էր: Աղնուական սալօնները որ իրենց ճաշակը պարտադրած էին գրողներու վրայ, անհետացած էին. Համալսարաններն ու գօլէճներն — ուր երիտասարդ գրողներու իմացականութիւնը կը մըշակուէր աթենական եւ Հռոմէական արուեստին թեքնիքովը, — յեղափոխութեան շրջանին փակուած էին: Տասնեւինններորդ զարուն սկիզբը, գրասէր երիտասարդութիւնը նոյնքան խանդավառութեամբ եւ մեթոսով չէր մարզուեր Հինին ընդօրինակութեանը մէջ: Գրողներն իրենք վիրենք աւելի ազատ կ'զգային իրենց գիտակցութեան, իրենց ներշնչումներուն եւ իրենց յոյզերուն համաձայն արտադրելու գեղեցկութիւնը, զոր այլեւս մի'միայն առարկային մէջ: Հինչպէս Սերբանթէս եւ Շէյքափիր ցոյց առւած էին՝ զեցկութիւնը նկարագրին մէջ էր քան ձեւին:

Թօմանթիզմը, բանականութեան ցուցմունքներուն համաձայն արուեստ ստեղծելու ձգտումին տեղ՝ խոչալապաշտ յուզումնականութեամբ գրելու կերպը որդեգրեց: Հողերանական վերլուծումները ևնթակայական ներհայեցողութեամբ յառաջ տարուե-

ցան. գիտական զննութիւններ տեղի չունեցան: Գրողները իրենց սրտին տրոփիւններովն սկսան բացատրել կեանքն ու բնութիւնը:

Բայց բոմանթիզմը առաջին քայլն եղաւ դէպի դրական ազատութիւն, — առաջին չափը գեղեցկին արտայայտութեան մէջ զրութիւն չունենալու:

Եթէ քիչ վերջ անկիա եւս դպրոցի վերածուեցաւ, գլուաւոր պատճառը դարձեալ պէտք է փնտոհել այն իրողութեան մէջ՝ թէ հուժկու անհատականութեամբ օժտուած հանճարներ՝ նոր կեանքի պէտքերէն եւ իմացական ազատութեան ներքին մղումէն ազդուած՝ ըմբոստացան դասականութեան կաշկանդմանց դէմ եւ համանման ձգտումներով արտայայտեցին ճոխ գրականութիւն մը: Այս գրականութիւնը, մինչեւ ԺԹ. դարու վերջին կէսն անարգել գրաւեց միտքերը, եւ, ֆրանսայէն դուրս, Անդլոյ, Սպանիոյ եւ Գերմանիոյ մէջ գտնելով սանթիմանթալ գաղափարապաշտութիւն մը, իր գոյութիւնն ամբապնդեց:

Հիւկօ, Լամարթին, Միւսէ, Ժօրժ Սան, իրենց ներշնչման, իրենց ներուժ գիտակցութեան ազատ մըղումներովն ուղեցին գեղեցիկն ստեղծել, որպէս զի իրենց գործը հինին ընդօրինակութիւնը չըլլայ:

Վիքթոր Հիւկօ որ Պուարօյի «Արուեստ Քերթողական»ին կանոնները նախ կը յարդէր, հզօր տաղանդին լայնածաւալ աղդեցութեամբը նուիրազործեց բոմանթիզմը, որ, գրական սեռերն ընդարձակելով, երևակայութեան թոփէ տալով, յանճնուելով՝ սըրտին յուղումներուն եւ ենթակայական արուեստի մը թովիչ քմահաճոյքին, զդայնութեան երեւոյթներովը վրն զրադեցաւ. իր ֆնարերգութեանց նիւթը ըրատ մարդկային ճակատագիրը, բնութենէն վեր սաւառնեցաւ հոգին ճանչնալու, կեանքի գաղտնիքը լուծելու, Աստուծոյ հետ Մովսէսի նման ճակատ առ ճակատ խօսելու համար: Իմանթիզմը երգեց մահը, խոկաց ջերմեռանդ պաշտանքով. իր մտածման առարկայ դարձուց մարդկային տեւական զգացումներէն՝ սէրը, նախանձը, ատելութիւնը. եղաւ մելամազմու, յուսահատ, տխուր, լավկան, հաւատաւոր, վսեմ, յորդառատ պերճախօսութեամբ մը, որ միշտ

պարզ, անկեղծ եւ իմաստալից չըլլալով հանդերձ՝  
կը յուզէր, կը հմայէր եւ կը ներչնչէր:

Դասականներն Յոյն եւ Լատին արուեստն ընդօրինակեր էին. բոմանթիզմ՝՝ ինքնատիպ ըլլալ բաղձաց, եւ իր քնարերգութիւնը ճոխացնելու համար զիմեց ասպետական միջն դարուն: Անիկա իր պատկերներն ընտրեց ոչ միայն Ֆրանսայի, այլև Եւրոպայի եւ Ասիոյ գեղեցիկ տեսարաններէն, որոնք իրենց այլազան նկարներուն եւ շողջողուն տեղական դոյներուն մէջ նոր հետաքրքրութիւններ արթնցուցին, երեւակայութիւնները գրգռուցին խորհրդաւոր գեղեցկութեանց պատկերներով, պայծառ ու փողփողուն տեսիլներ ցոյց տուին երազող իմացականութեանց եւ արուեստին մէջ ներմուծեցին՝ զգացականին հետո՝ նկարչականը եւ պատկերութ:

Դասական արուեստի հիմը փորձառական իմաստափութիւնն էր. Հարկ էր մտածել, զննել, տրամարաննել եւ ճշմարտութիւնը զանել: Բոմանթիզմն յայտարաց թէ գեղեցիկը բնութեան մէջ չէր, այլ բնութիւնն ըմբռնող մտքին մէջ: Տառապող եւ պայքարող մարդն աչքերը պիտի յառէր երջանկացնող իտէտիներուն անոնց տեսիլներով կեանքը գեղեցկացնելու համար: Որովհեաւ մորգիկ աւելի զգացումով կ'ապրէին քան բանականութեան անսալով, հոգեկան ներշնչումն աւելի գերազանց գեղեցկութիւններ պիտի կազմէր քան առարկաները զիտող չոր իմացականութիւնը:

Առարկան կրնար անբնական ըլլալ եւ գեղեցկութիւնն այ աննիւթական. անոր հանդէպ մարդիկ պէտք է զոչէին:— Ասիկա կը հրապուրէ եւ կ'ադնուացնէ, կը վերացնէ, կը յուզէ եւ կը մխիթարէ, որովհեաւ զայն արուեստի մէջ ցոլացնող մտքին ըողերովը մարդոց անծանօթ գեղեցկութիւն մ'աստացածէ:

Արուեստին նպատակն էր համոյք պատճառել եւ յուղել, ուսուցաննել հողեկան գերազոյն ճշմարտութիւններ: Այս ճշմարտութիւնները կը կազմուէին ըստեղծաղործ Հանճարին անհատական էնթուխիօնով, անոր աղուոր երազներուն համեմատ: Անոնք մարդոց մէջ պիտի զօրացնէին սիրոյ, արզարութեան, եղրայրութեան, աղատութեան, հաւատքի, յոյսի եւ:

անմահութեան տիեզերականօրէն ճշմարիտ զգացումները: Ֆրանսական յեղափոխութիւնն արդէն սրտերու մէջ արծարծած էր մարդկային աղուոր ըգդացումներու սէրը: Ազատութեան զգացումը քաղաքական եւ ընկերական կեանքը կաշկանդող կապերը քակելէ վերջ՝ գեղարուեստը սեղմող ճաշակն ու կանոններն առ ոչինչ կը գրէր, իտէալականին պաշտանքն անհրաժեշտ դարձնելով: Ռոմանթիզմը ֆրանսայի մէջ չէր միայն, այլ իր նուաճումները կը կատարէր Սնգլոյ մէջ, ուր՝ Պայրըն, Ուոլթը Ոքաթ, Ուըրտզուըրթ, Քօլրին. Գերմանիոյ մէջ՝ Կէօթէ եւ Շիլէր, իրենց հանճարին դրոշմովը կը վաւերացնէին արուեստի այս նոր ճգտումը: Շէյքսրիր, Տանդէ, Միլտոն, մանաւանդ Աստուածաշունչը մոռցնել տուած էին Հոմերը, Սոփոկլէսը, Վիրդիլիոսն ու Որատիոսը: Վիքթոր Զիւկօ, բոմանթիզներու առաջնորդութիւնն ստանձնելով, իր «Քրօմուէլ»ի յառաջարանին մէջ կը գոչէր. «Հինը ծթուած է եւ ներկայ կեանքի պահանջներուն չի համապատասխաններ: «Բասին եւ Գօրնէյլ միայն հինին ընդօրինակութիւնն են եւ արդի ընկերութեան կեանքը չին պատկերացներ. եւ միթէ՞ կ'ուզէք որ մենք ընդօրինակութիւննե՞ն օրինակենք»: Սթանտալ կը բողոքէր դասական ճաշակի սահմանափակութեան դէմ: Ալֆրէտ տը Վինեի իր բանաստեղծութիւններով խորհրդապաշտ եւ իմաստասիրող բոմանթիզմը կը հիմնէր: Լամարթին կը հրատարակէր իր «խոկումները», որ գրական ուեւէ տեսակի չպատկանելով, սրտին մտերմիկ յուզումները կը քնարերգէին զգլիսիչ խորհրդաւորութեամբ եւ անսահման տիրութիւններով:

\* \* \*

Լամարթին մեծ բանաստեղծ մըն է: Իր խոկումները, իր երգերն ինքնարուղին, անճիզ, յորդահոս, խորհրդապաշտ և քաղցր հոգիի մը մեղեդիներն են որ սրտին բարի զգացումները կը պատմեն: Բանաստեղծն անկեղծօրէն կը հաւտայ թէ կեանքը բարի է, ընութիւնը գեղեցիկ եւ աշխարհի վրայ չկայ չարիք: Լամարթին գաղափարական գեղեցկութեամբ կը պարուէ ընութեան տեսարանները, զորս չի կրնար չօշափելիօրէն ապրեցնել կամ պատկերացնել: Իր նկա-

բագրած լեռը, լիճը, գրեթէ չենք տեսներ. անոնք անորոշ են եւ անկերպարան ու անոնց նայելով բանաստեղծը դարձեալ իր զգացումն է որ կ'երդէ: Հաւատալով ամէն բանի լաւութեան, տառապանքին դէմ դառնութիւն չ'զգար, այլ կը մտածէ որ տառապելով եւ համակերպելով, մարդիկ պիտի գտնեն երջանկութիւն եւ պիտի արժանանան իրենց խոստացուած երկնային վարձատրութեան:

Այսպիսի ոսկեզօծ լաւատեսութիւն մը կը ծորէ բանաստեղծին ամենէն մելամաղձոտ տողերէն: Իր տիրութիւնը կը բղիի այն զգացումէն թէ մարդկային կեանքը վաղանցուկ է, հետեւաբար պէտք է ապրիւ սիրելով եւ սիրել ուժգին, մի՛շտ, վսեմ ու անշահախնդիր խոէ արականութեամբ: անհատական Սիրոյ զգացումը զի՞նք կը մզէ մարդասիրութեան, կ'երդէ կ'զրայրսիրութիւնը, կը պանծացնէ զոհողութիւնը եւ մարդկային երջանկութեան ու հաշտութեան ի նպաստ կատարուած ծառայութիւնները: Կը փառարանէ ժողովրդային տպատութեան եւ մարդկային իրաւունքներու զաղափարը եւ իր ներքին խոր բարութեան, իր անսահման քաղցրութեան, իր լաւատես իտէ արականութեան, իր մեզմ, ծփուն, ներողամիտ, հաշտաբար, ներդաշնակ ու վեհապանծ մտածումներուն չնորհիւ, որոնք կը թրթուան ջերմենուանդ զգայնութեամբ, համարթին կը զառնայ ժողովուրդին կուռքը, կ'ինչնէ քաղաքական ասպարէզ եւ կը յայտնուի իրեւ գիտակցութիւնը ազատախոհ ու ոամկավարական ֆրանսայի:

Ալֆրէտ աը Վինեի, հակառակ Լամարթինի, բումանթիք բանաստեղծներուն ամենէն մտածողն է. թէրեւս ասոր համար ալ աւելի արուեստագէտէ: Իր պատկերներն ու թապօնները ուժեղ են: Անոնք կ'ապրին, զունազեղ, թարմ, յանկուցիչ եւ գեղատեսիլ առարկայականութեամբ, բայց իր խորհրդապաշտ իմացականութիւնը լամարթինի միամիտ հաւատքը չունի: Զարթքը կը տիրէ երկրի վրայ եւ մարդ, որքան ալ տառապի այս կեանքին մէջ՝ Աստուածային վարձատրութեան մը յոյսը չունի: Վինեի կ'ըսէ. «Կորովով կատարէ քու երկար ու ծանր աշխատանքը. տառապէ եւ մեռիր անտրտունջ: Կռուէ՛, ինչպէս զինուորը կը կոռւի հրամանին հրազանդե-

լով, որովհետեւ հպարտ մարդուն պատուի զգացումը կը պարտադրէ համակերպող, լոիկ զոհողութիւն մը, բայց նոյն ատեն սիրէ՛ մինչեւ իսկ ինչ որ կրկին անգամ չպիտի տեսնես,— սիրէ՛ ինչ որ վաղանցուկ է, քանի որ տառապող մարդուն միակ վարձատրութիւնը սէրն է:

Մարդոց անտարբերութիւնը, չարիքին տիրականութիւնը, հաւատքի եւ յոյսի պակասը ու կրօնական զգացման բացարձակ չգոյութիւնը Ալֆրէտ տը Վինեիի հոգին ծանրաբեռնած էլին իր կղզիացման, իր անյուսութեան զգացումովը որ զինք կը մը-դէր յոռետեսութեան: Բայց այս յոռետեսութիւնը ջիղ ու կորով կը գտնէր՝ հպարտ խառնուածքի մը ստոյիկեան համակերպութեամբ ցաւին տոկալու քաջութենէն, որ իրեն յայտարարել կուտար թէ կը սիրէ մարդկային տառապանքին վսեմութիւնը: Այս տիսուր համակերպութեան տակ, Վինեի կը գրէ՝ նախ իր յաէրժական ձանձրոյթը փարատելու, յետոյ մարդկութիւնը լուսաւորելու համար: Անիկա իր արծէքին գիտակցութիւնն ունի, մինչդեռ Լամարթին, նուազ մտածող եւ աւելի զգայուն, կը գրէ ո'չ հանրութեան, ոչ ալ իր հաճոյքին համար, այլ յորդառատ ակի մը նման պէտքը կ'զգայ հոսելու, ուսուգելու, կարկաչելու, ուժեղ, անարգել եւ բարերար յորդումով: Ասոր համար է որ Լամարթինի պատկերները խորհրդաւոր զգացումի մը իմաստասիրական արտայայտութիւնն են, մինչ Վինեիի իմաստասիրութիւնն ու երգը կը ծնին գեղեցիկ նկարէ մը: Անոր մտածումները կը բցիմին հսկայ գէմքէ մը՝ ինչպէս Սովոչս անապատին մէջ, ինչպէս Յիսուս Զիթենեաց լերան վրայ: Եւ բանաստեղծին քնարերդութիւնը, փոխանակ անորոշ յուզումներու եւ ծըմիծումն ու անսատոյդ խորհուրդներու տարտամ տպաւորութիւնն ըլլալու ինչպէս էր Լամարթինի մէջ, դիւցադներկական պատմագրութեան մը շօշափելի իրականութիւնը կ'ապրեցնէ:

\* \* \*

Պոմանթիք դրականութեան եւ իտէալապաշտ քնարերգութեան մեծագոյն դէմքը Վիքթոր Հիւկօն է: Այս բանաստեղծին գործերէն ոմանք ծանօթ են

Հայ ընթերցողներուն։ Մտածման եւ խորքի, զդայ-  
նութեան եւ տրամաբանութեան իրական պակաս մը  
կայ Հիւկօյի թէ՛ վէպերուն եւ թէ բանաստեղծու-  
թեանց մէջ, որոնք, ցանկատես, ճարտար, բարձրա-  
բարբառ, ապշեցուցիչ, վսեմ, վարդապետական եւ  
մարգարէական պերճախօսութեան մը առինքող,  
ընկլուզող եւ գոռացող հոսանքին տակ կը պարտկեն  
իմաստասիրական եւ հոգերանական խորունկ մտած-  
ման աղքատութիւնը։

Վիքթոր Հիւկօյի իմացականութիւնը, հակառակ  
մեծ խորհող մը ճեւանալու փորձերուն եւ յաւակ-  
նութեան, ո՞չ ինքնատիպ է եւ ոչ ալ մտածման խո-  
րութիւն կը պարունակէ։ Միտքերը սնուցանող եւ  
մտածում արծարծող գաղափարներ չեն իր ընկերա-  
կան, քաղաքական եւ իմաստասիրական գաղափար-  
ները, որոնց չորհիւ արդարութիւնը պաշտպանեց.  
Թշուառներու եւ ինկածներու հանդէպ կարելցութիւն  
արթնցուց. ժողովրդային ուամկավարութեան եւ ա-  
զատութեան իրաւունքը ջատագովնեց. զայրալիր կո-  
րովով բռնապետութիւնը հարուածեց. հոգիներու  
մէջ խանդապառութիւն ստեղծեց ի նպաստ ընկերա-  
կան ու կրթական բարեկիոխութեանց եւ բարոյական  
արժէքներու սիրը ներշնչեց։

Հիւկօ աւելի նկարագրող եւ տեսանող է. այս է  
պատճառը որ երկարապատում գործերուն մէջ քիչ  
բան կայ որ կ'ապրի, բացի շողցողուն տեսիլներէն,  
բացի իր չափազանցուած զգացողութեան չնորհիւ  
վսեմ ու շքեղ, մեծափառ ու լայնածաւալ երեւցող  
նկարագրութիւններէն եւ համայնապատկերներէն։

Հիւկօյի արժէքն իբրեւ մտածող, հասարակ  
գաղափարներու միջոցաւ մարդոց մէջ ուժեղ զդա-  
ցումներ գրգռելուն մէջ կը կայանայ։ Անիկա փրո-  
փականակատ է եւ իր բռուն զգացողութեամբ մար-  
դիկ չարժման եւ գործի կը մզէ։

Վիքթոր Հիւկօյի զգայնութիւնն ալ խոր չէ։  
Մարդկային հոգւոյն նրբին ալքերուն մէջ չի կրնար  
թափանցել։ Իր մեծութեան զգացումն ու իր եսին  
գիտակցութիւնը կ'արգիւն որ ֆրանսուա Քօրէի նը-  
ման նոյնանայ խոնարհներու եւ թշուառներու հետ  
երբ տառապանքը կը պատկերացնէ։ Հիւկօ միշտ  
կ'ստանձնէ առաքեալի եւ մարգարէի գերը. կը դա-

տէ, կը հարուածէ, կը կշտամբէ: Անիկա վարդապետական է նսայի մարգարէին վեհ քնարերգականութեամբն. բուռն է անոր նման երբ կը կոթողանայմիապետութեան չարիքներուն դէմ. բայց հոգեբան եւ վերլուծող չէ: իր միտքը զուրկ է այն ըմբռնող զգայնութենէն որ կը սարսուայ սրտի եւ հոգիի բարդու հակասական, նրբին եւ թագուն թելադրութեանց հանդէպ: իր քնարը, անտարակոյս, գեղեցկօրէն կազմուած եւ շքեղօրէն ոսկեզօծուած է: իր լարերը՝ ձգտեալ եւ հնչուն՝ կը գոռան թաւ ու բամբ, բայց իր քնարերգութեան մէջ չենք գտներ հոգին թրթը-ռացնող, խորունկ ու զգլմիչ արբշոռով սիրտն յուղող զգայնութիւն մը:

Նրբին զգայնութեան այս պակասէն է թերեւս որ Հիւկօյի ուժեղ եւ լայնածաւալ նկարագրութիւններն ու համայնապատկերները չեն իրագործեր գեղեցկութեան այնպիսի կատարելութիւն մը՝ որ խոր հոգեկանութիւն յայտնէ: Հակառակ հզօր արթիսթի մը թեքնիքական ճարպիկութեանց, Հիւկօյի քօրքրէներներն ու քապլօները, ներքին խտացուած կեանքով, չափաւոր, ժուժկալ գոյներով եւ վառ գեղեցկութեամբ իրենց մանր շրջանակը լեցնող կիտուածանկարներ չեն: Այս թապլօներու շրջանակը փոքր չէ արդէն: Հիւկօյ հսկայական է իր վէպերուն մէջ, ուր մեծ զանգուածները, իրենց եռուզենեալ կեանքով կը պոռթկան, եւ իրենց ալեկուծումներէն, խրութէն, զայրոյթներէն եւ սարսուներէն՝ ամենի ովկիսնի մը փրփրերախ ուժն է որ կը յորդի:

Հիւկօյի գաղափարներուն եւ պատկերներուն կազմութեան մէջ՝ զգայնութենէն եւ յուզումէն աւելի, իր զգայարանքն են որ կը գործեն: Անոր աչքը ուժեղ թափանցումով կը զննէ առարկան եւ զայն խոչորցնելով ու այլափոխելով կը յօրինէ իր խորհրդանշանները: Գաղափարապաշտութիւնը Հիւկօյի ուժին մէջ է, իսկ տպաւորականութիւնն ու սիմպոլիզմն անոր ոճին մէջ: Ահա Հիւկօյի արուեստին հիմնական յատկանիշը: Այս տեսակ տպաւորականութիւն մը երեւակայական հսկայ բաներու տեսմիլը կը ցուցնէ, կը պարզէ անսահման, անծանօթ եւ անհամար լոյսերով փողփողուն հորիզոններ եւ իմացականութեան աշխարհը կը լեցնէ առասպելական եւ երե-

ւակայական բնակիչներով։ Իր լաւագոյն գործերուն,  
լէ Շաքիմանի, լա լէժանտ տէ Սիէֆլի մէջ, Հիւկօ,  
վսեմ ու մեծ է շնորհիւ իր բարոյական համոզումնե-  
րուն, շնորհիւ այն բեղուն, առատ, յորդահոս, հըս-  
կայական ոճին որ ճարտար թեքնիքովը կզմայլեցնէ,  
կ'ապշեցնէ, եւ թէպէտ յաճախ զուրկ է մտածման  
խորութենէ ու կը թուի զգայնութեամբ չոր, կը ներ-  
կայացնէ արուեստ մը որ իր ճեւին ու արտայայտու-  
թեան մէջ հզօր եւ յանկուցիչ է ու Հիւկօյի մեծաշը-  
ռինդ թատերականութիւնն իսկ կը փրկէ Աղեքսանդր  
Տիւմայի անհիմն հնարքներէն եւ պառաւական պատ-  
մութիւններէն։

«Լա լէժանտ տէ Սիէֆլը որ մարդկութեան  
պատմութիւնն է, «լէ Շաթիման»ը որ արդարու-  
թեան վերջնական յաղթանակին յոյսը կը յայտնէ  
բռնապետութեան դէմ։ «Նօթրը Տամ աը Փառի»ն որ  
քաքէտրալներու է՞ն հրաշակերտը, խորհրդաւոր,  
հսկայական, ուժեղ, կեանքոտ, գրեթէ մարդկային  
անհատականութեան մը վսեմութեամբը կ'ապրեցնէ։  
«Լէ Միզէրապլը» որ մարդկային խղճին եւ յաւէտ  
վերանորոգութեան ու վերածնութեան դիւցաղնա-  
վէպն է կարծես, այս բորոր գլուխ - գործոցները պի-  
տի ապրին, որովհետեւ, իբենց պիերճախօս բայց յոդ-  
նեցուցիչ զարտուղութիւններէն մերկացուած՝ ա-  
նոնք պիտի պարունակին զաղափարապաշտ արուես-  
տագէտի մը լայն ու փառաւոր տեսիլները եւ բարո-  
յական խիզախ ոգին, — մեծ ու անկեղծ մարդկասի-  
րութեան ոգին, — որ ակնապարար իտէալներով  
կեանքը հարսացուց, տառապոլ մարդիկ միմիթա-  
րեց. յուսասու երազներով օրօրեց գժբախտները.  
ըմբոստ զայրոյթով խարանց տիրող գասակարդին  
կեղծաւորութիւնները եւ աղքատին, անկեալին ու  
հարստահարուածին մէջ ցոյց տուաւ նկարագրի վե-  
հութիւն եւ հոգեկան կենսունակութիւն։

\* \* \*

Արֆրէտ աը Միւսէ եւ թէօֆիլ Կոթիէ բանաստեղ-  
ծութեան մէջ, Ժօրժ Սան, Պալզաք, Մերիմէ, Սէնթ  
-Պէօվ եւ Սթանտալ վիպասանութեան մէջ, Հիւկօյի  
եւ Լամարթինի տիպարէն բոմանթիքներ չեն։

Արֆրէտ աը Միւսէ գնրազանցօրէն զդայուն է եւ  
Ժօրժ Սանի նման օժտուած է հոգեքանական ներ-

Հայեցողութեամբ: Միւսէի երիտասարդութիւնը սիրահարութեան անյագ վայելքներուն մէջ կ'սպառի զգլսիչ բոյրով հատնող խունկին նման: Երբ յուսախարութիւնն ու ցաւը սիրտը կը բգքտեն, բանաստեղծը կը պահէ իր հոգեկան կորովը:

Միւսէ իր սէրը կ'երգէ յուզումնալիր քնարերդականութեամբ եւ կը յայտնէ նկարչական արուեստ մը՝ որ նրբին զգացումները գոհարներու նման կը շողացնէ կեանքով եւ իրականութեամբ խայտացող պատկերներու շրջանակին մէջ: Իր մէջ բանաստեղծն աւելի ուժեղ է քան սիրահարը, եւ սիրահարն ալ ա'յնքան իմաստասէր է որ, հակառակ կոտտացող սրտին, Միւսէ միշտ կը փարիս կիրոյ, իրբեւ կեանքի գեղեցկագոյն ու գերագոյն իրականութեան, եւ երբ սիրուած էակը ոչ եւս է, կը բաղձայ հեշտանքով ու երախտագիտութեամբ հանգչիլ անոր սփոփարար յիշատակներուն շուքին տակ, ինչպէս անապատէն անցնող ճամբորդը կը հանգչի պայծառ արեւով հասունցած արմաւենիի մը զով ստուերին տակ: Երբ սիրոյ բոցը մարած է, Միւսէ դառնացած չէ ու երգը ըրթունքին վրայ կը սուզի յիշատակներու ովկէանին խորն հանգչող թանկագին մարգրիտներն որոնելու:

«Հոս, այս պահուն, օր մը, սիրեցի ես.

Ու սիրուեցայ. եւ նա գեղեցիկ էր:

Այս գանձն որմէ մահն իսկ չի կրնար զիս զրկել,

Հոգիս պիտի կրէ առ Աստուած:»

Թէօֆիլ Կօթիէ ոչ զգայուն է եւ ոչ ալ մտածող: Անիկա «Արուեստն արուեստին համար» մշակող ունապաշտ մըն է, որ թանկագին քարերու նման յըղեռուած, շողչողուն եւ գունագեղ բառերով կազմած է իր ոտանաւորները: Անոնք ոչ երգեր են, ոչ ալ իմաստասիրական մտածումներ, այլ արուեստագէտի մը երեւակայութեան մէջ կեանք առնող նկարներ, ինչպէս է Ֆրա Անճէլիքօյի խուցին մէջ զոգցես նկարուած սա պատկերը.

Les vierge sur fond d'or aux doux yeux en amande

Pales comme le lis, blondes comme le miel,

Les genoux sur la terre et le regard au ciel.

«Քաղցր, նուշ աչքերով կոյսերը, ոսկի խորի վրայ, գունատինչպէս շոշանը, խարսնաշ ինչպէս մեղրը, Սունկերը գետնին՝ կը յառին երկինք:»

Թէօֆիլ Կօթիէի ազդեցութիւնը կարեւոր է գը-  
րականութեան վրայ, որովհետեւ իր գունագեղ ա-  
ռարկայականութեամբ եւ ճշգրիտ զննողութեամբ ա-  
նիկա ցոյց տուաւ բոմանթիզմին անիրական եւ շին-  
ծու նկարագիրը ու ուսհվիրայ հանդիսացաւ իրա-  
պաշտներուն, որոնք, ԺԹ. գարուն վերջին կէսէն  
սկսեալ բոմանթիզմը լքելով հիմնեցին բնապաշտ  
դպրոցը: Սակայն, եթէ առարկայականութեամբ Կօ-  
թիէ կը բաժնուի բոմանթիքներէն, իր խորհրդա-  
պաշտ բանաստեղծութեամբ, մանաւանդ գեղեցկա-  
դիտական ձգտումներով եւ զաղափարներով առան-  
ձին տեղ մը կը գրաւէ Փրանսական գրականութեան  
մէջ: Կօթիէի գործերը կիտուածնկարներ, զամէօ-  
ներ եւ նրբին ճարտարութեամբ ու չնորհով բանուած  
փորագրութիւններ են:

Փրօսրէք Մէրիմէ, այնքան կը խուսափի ենթա-  
կայական բոմանթիզմէն որքան Կօթիէ: Մէրիմէ ի-  
րապէս եւ անտարակուսելիօրէն արթիստ է: Խորա-  
պէս գեղապաշտ եւ զուրկ զգայնութենէ, անիկա իր  
ճշմարիտ պատկերները եւ իր կորովի դէմքերը նկա-  
րելու ատեն բնական ուժերու նման կը գառնայ ան-  
զգայ, անտարբեր. կը գործէ ու կը գարբնէ ուժեղ  
խոյանքներով. իր նկարագիրները կ'ոգեւորէ խստու-  
թեամբ ու բրտութիւնով, տարերային զօրութեանց  
ճակատագրականութիւնն եւ ուժգնութիւնը ցոլացնե-  
լով անոնց ահաւոր եւ արտակարգ խառնուածքէն:  
Տեղական գոյնի եւ գեղարուեստական արտայայտու-  
թեան վարպետ մէ Գարմէնի հեղինակը, որ հակառակ  
ընդարձակածաւալ գործեր արտադրած չ'ըլլալուն,  
հանգարտ, պաղարիւն ու անտեղիտալի անդթու-  
թեամբ կոթողացուցած է իր Մաթէօ Ֆալգօնիները.  
անմահ կեանքով ալղբեցուցած է իր Գօլօմպան ու  
Գարմէնը, իմացականութեան, մտածման եւ առար-  
կայական ստեղծագործութեան կարողութեամբ մը  
որ կատարելութեան կը հասնի:

Բոմանթիք վիպասանութեան ամենէն սանքի-  
մանքալ դէմքը Ժօրժ Սանն է: Ֆրանսայի կին զբող-  
ներուն բեղզուններէն մին, Ժօրժ Սան կը ներկայա-  
ցնէ իմացականութեան եւ զգացումի այն ներդաշ-  
նակ միութիւնը, որու չնորհիւ իր գործերը երբէք

լիովին կորսնցուցած չեն իրենց այժմէութիւնը, հա-  
կառակ ժամանակներու եւ ճաշակներու փոփոխու-  
թեան:

Ժօրժ Սանի նկարագիրը յստակօրէն կը բացա-  
տըրէ իր գործը: Անիկա նախ խանդավառ սիրուհին է  
որ ընկերութեան ըմբռնումներուն եւ մարդկային  
սովորութեանց կաշկանդումներուն դէմ կը պաշտ-  
պանէ անզուսպ ու ազատ խոյանքով սիրելու իրա-  
ւունքը, սէրը կեանքի ազնուագոյն ազդակը եւ մե-  
ծագոյն զօրութիւնը դաւանելով: Իր ինսիանան, իր  
էլլիան, սիրոյ զգացման գովաբաննութիւններն են  
եւ անոնց չնորհիւ Ժօրժ Սան իր սիրտը կը յայտնէ,  
իր ներքին ըղձանքներուն պատմութիւնը կ'ընէ: Իր  
անհասական փորձառութիւնը, իր սիրահարական  
կոտտումները, սիրոյ յտառապանքը, պատրանքները  
եւ միշտ վերածնող յոյսն յտառապանքները  
այնքան այլամերֆօրէն դրաւու են այս կնոջ կեան-  
քը որ՝ արտաքին աշխարհն իրեն չ'երեւիր տակա-  
ւին: Ոչինչ զինք այնքան կը հրապուրէ որքան իր  
սիրտը, որուն հետարոյր ծաղկասանին մէջ հոգին  
թեթեւորէն թըրվուուն թիթեռնիկ մը չէ, այլ անու-  
շահու քաղցրութիւններ եւ ոսկեփայլ հիւթեր քա-  
ղող մեղու մը:

Բայց Ժօրժ Սան հարազատ դուստրը եւ ներկա-  
յացուցիչն է իր ժամանակի ընկերական եւ մարդա-  
սիրական ձգտումներուն եւ չէ կրցած երկար տաեն  
փակուած մնալ անձին մէջ: Անիկա խորապէս բարի  
է, միամտօրէն, խանդավառորէն բարի: Մարդկու-  
թեան սէրը կը լիցնէ սիրտը, եղբայրութեան, հա-  
ւասարութեան եւ երջանկութեան բազմանքները զինք  
կը մզեն դառնալու քնքօրէն, մեղմ ու քաղցր զգայ-  
նութեամբ ընկերվարական, կ'երազէ ապազայ ընկե-  
րութիւն մը ուր թշուառութիւնն ու տառապանքը,  
ատելութիւնն ու շահամոլութեան պայքարները գո-  
յութիւն չունենան: Իր իմացական եւ քրիստոնէական  
ընկերվարութիւնը, միացած անսանձ լաւատեսու-  
թեան եւ սանթիմանթալ հոգեբաննութեան մը, երե-  
ւակայութիւնը կը գրգռեն հնարելու րոմանթիք կա-  
ցութիւններ եւ վիճակներ: Իր պատմութիւնները ցոյց  
կուտան բիրտ ու վայրագ նկարագիրներ որ հետզ-

Հետէ կը մեղմանան, կը հանդարտին, կը դառնան  
տիպար քաղաքացիներ.— Հարուստ եւ ազնուական  
աղջիկներ որ առատասիրտ ու խոչալապաշտ սիրով  
կ'ամուսնանան պարկեցտ, արի բայց աղքատ գեղ-  
ջուկներու եւ գործաւորներու հետ։ Այս բոլոր գոր-  
ծերուն մղիչ ուժը յուզումն է եւ հեղինակուհին անոր  
անձնատոր կ'ըլլայ կրատորական համակերպու-  
թեամբ, թողլով որ անուշ ջորի ճոխ ու յորդ գետի  
մը պէս անիկա ողողէ կեանքի ընդարձակ դաշտերն  
ու հովիտները, ամէն տեղ թարմութիւն սփուելով,  
ամէն տեղ սրտերու պարարտ հողը կանանչցնելով եւ  
բեզմնաւորելով։ Աղուոր եւ ազատաշունչ գաղափար-  
ներու հետ ժօրժ Սան անկեղծ սէրն ունի նաեւ բնու-  
թեան։ Իր ճաշակը միայն Ծուուօյի աղղեցութեան  
տակ մշակուած չէ։ Ապրած գեղջկական միջավայ-  
րին, Պէրիի աղատ զաշտերուն եւ գեղեցիկ տեսա-  
րաններուն ներգործութեան ենթակայ՝ իմացակա-  
նութիւնը բնութեան սիրովն այն աստիճան հրա-  
պուրուած է որ, քնքուշ գրագիտուհիին արուեստը  
ընդելուզուած է տեսապաշտութեամբ եւ առարկա-  
յականութեամբ։ Քանի՛ բնութեան սէրը տիրական  
դառնայ իր մէջ, այնքան իմացականութիւնը կը  
ցուցնէ ներհայեցողութեան եւ հողեկան վերլուծման  
հետաքրքրութիւն։

Ժօրժ Սանի գործերուն հիմն հաստատուն է  
կեանքի եւ բնական տեսարաններու հարազատ պատ-  
կերացումովը։ Բնականն իր արուեստին խարիսխը կը  
կազմէ, թէեւ հեղինակուհիին գիտակից զաղափա-  
րապաշտութիւնը հետզհետէ կ'այլափոխէ բնականը,  
եւ, մինչ իր նկարագիրները կը զարգանան ու կը գի-  
մեն իրենց կատարելութեան, զանոնք կը գեղեցկացնէ  
ու կը դարձնէ իտէալական։

Վիքթոր Հիւկո մարդիկն ու բնութեան առար-  
կաները իրենց սեղմ ըրջանակներուն մէջ չէր տեսներ։  
Անիկա չէր հետաքրքրուեր անջատ առարկային  
մանրագիտական զննութեամբը։ Մէկ անձի մէջ ամ-  
բողջ գասակարդի մը կամ վիճակի մը ներկայացու-  
ցիչը կը նշմարէր, եւ, տիպարներն ու անոնց թելա-  
գրած գաղափարներն ընդհանրացնելով՝ կը նկարէր  
համայնապատկերներ։

Ժօրժ Սան ուղիղ եւ մանրամասնօրէն կը տեսնէ։

Անիկա կրնայ մարդկային նկարագրի մը կամ բնական տեսարանի մը թէ կազմութեան մասերը քննել, եւ թէ ամբողջութեան տպաւորութիւնն արտայայտել. հետեւաբար աւելի նկարիչ է: Կեանքը, մարդիկ, անոնց սովորութիւնները, անոնց ներքին յուղումները, անոնց խօսուածքը, նիստ ու կացն ու արտաքին տեսքը ժօրժ Սան կրնայ նկարագրել այնքան քնքութեամբ եւ հոգեբանական նուրբ թափանցողութեամբ, որքան տեղական գոյներու պատկերոտ կենսունակութեամբն ու բնականութիւնովը: Այս պատճառով ալ, իր նկարագրիները կաղապարուած ու կայուն չեն, այլ կը շարժին, կը գործեն, կը ճրգնին յաւէտ զարգանալու, յաւէտ մեծնալու, յեղաշրջուելու եւ վերանորոգուելու ներուժ կարողութեամբ: Իր անձնաւորութիւնները, մանաւանդ բոլոր անոնք զորս կ'ուզէ իրենց զարգացման եւ լրումին մէջ յատէալական զեղեցկութեամբ եւ կատարելութեամբ օժտել, իրական ըլլալէ երբէք միովին չեն դադրիք եւ իր գէմքերը զորս կը նկարէ ինքնաբուղին, սահուն, անձիգ, միամիտ եւ նրբազգած արուեստով մը, իրենց երկնատիպ արտայայտութեանց մէջ իսկ կը մնան հիմնովին մարդկային:

Արուեստի մէջ ճշմարիտ ըլլալու տրամադրութիւնը, գերազանցօրէն րոմանթիք եւ քնարերգական այս գրագիտուհին մէջ, վերագրելի է իր բնակաւառին ազդեցութեանց: Ժօրժ Սան, ոչ միայն իր ծերութեան, այլ առոյդ երիտասարդութեան շրջանին ալ միշտ քաղաքէն ապաստանած է գեղը, նետուած է բնութեան հիւրընկալ գիրկն, ուր կեանքի բերկրութիւնը ճաշակած է: Իր իդական հոգին բուռն հովերուն անդուսպ խոյանքն ունի, սակայն կարկաչող առուակներուն ալ հանդարս դայլայլը: Իր սիրտը քընարերգութեան ծարաւի է, որովհետեւ թոչուններու ճռուողիւնն ու զեղզեղը ականջները լեցուցած են: Իր երեւակայութիւնը մարդկային երջանկութեան ոսկեղաբեր կը պատկերացնէ՝ որովհետեւ զեղեցիկ կնոջ բորբ բիբերը հրդեհուած են բացաստանները զուարթացնող եւ երկինքները լուսաւորող արեւին շողերէն:

Ապրելու հաճոյքը, բնութեան հետ նոյնանալու եւ անոր շոայլ բարիքներն ըմբոշինելու ըղձանքը

դինովցուցած են զինք: Կենսախայտ հաճոյասիրութեամբ կը ճաշակէ մելամաղձոտ ու քաղցը զգացումը զոր խորհրդաւոր պուրակները կը խնկեն. թռփերը կը լեցնէ զեփիւոներու զով չունչովը. մարդերու վրայ խայտացող լոյսերով կը բաղձայ պայծառացնել տառապալիր մարդկային կեանքին տխուր երեսը. կ'ըղձայ ըլլալ սիւքն՝ որ մարդոց վառող ճականներուն բոցը կը ծծէ, եւ բնութեան մէջ լուծուած, հոգին խառնած տեսարաններու գեղեցկութեան, Փօրժ Սան կը յաջողի գրել ոճով մը, որ մինչեւ այսօր ալ կը յայտնուի հեշտին, բնական եւ անհիգ: Բնութիւնը սիրելու ուժով այս գրագիտուհիին մէջ նկարիչը նոյնացուած է նկարին հետ եւ կեանքն անոր մտքէն կը չողայ անթառամ ծաղկին ոսկի ցուլքերովը:

\* \* \*

Փօրժ Սան լաւագոյն տեսակի գաղափարապաշտութեան վերջին ներկայացուցիչն է:  
Արդէն, ստորին տեսակէ բոմանթիզմ մը կը վարկարեկէ գլորցը:

Լիովին անարուեստ, անիրական, քմահաճ, անձաւ էնթրիկներով առի՝ գուհկի բոմանթիզմ՝ Աղեքսանդր Տիմայի եւ հօժէն Սիւյի ճաշակով՝ աւերներ կը գործէ մինչեւ անդէն Պալզաքի ուժեղ գործերուն մէջ: Բարերախտաբար, Պալզաքի մէջ այնքան աղրող արժէք կայ որ, իր գործերուն գուհկօրէն բոմանթիք ասարը ոչ մէկուն ուշադրութիւնը գրաւելով՝ կը կորսուի անոր հսկայական արտադրութեանց ամբողջութեանը մէջ, որ Փրանսական դրականութեան լաւագոյն եւ մշանջենական կոթողներէն մէկնէ:

Բայց Պալզաք արգէն ուահվիբան է իրապաշտներուն: Բոմանթիզմը այս վիպասանին անզուսպ եւ առաստայրդ շատախօսութեան մէջ է, որ չափ ու սահման չի ճանշնաք, եւ կը հոսի՝ անտեղի բարոյախօսութեանց, անվերջ խորհրդածութեանց, քննութեանց ու տեսութեանց խառնելով տաղտկալի եւ մանրամասն նկարագրութիւններ եւ խօսակցութիւններ: Պալզաքի բոմանթիզմ՝ մարդկային զգացում-

ները, շարժառիթները եւ իրարու բաղխող կիրքերը  
ամեհի հեղեղներու հոսանքին պէս յորդեցնող ենթա-  
կայական ձգտումին մէջ է, իսկ իրապաշտութիւնը՝  
մարդկային այլագունակ ու խառնիճաղանճ ընկե-  
րութեան մը բարքերուն, նկարագիրներուն, միջա-  
վայրերուն մանրազնին ու պատկերու նկարագրու-  
թեանց մէջ:

Պալզաք օժտուած էր զօրաւոր երեւակայու-  
թեամբ, որուն հնարքներովը կրցաւ ստեղծել հուժ-  
կու եւ ապրող տիպարներ: Անոր նկարագիրները՝ գը-  
ռեհիկ թէ գեղեցիկ, իրենց ներքին կիրքերէն յատ-  
կանշուած են: Խորունկ ու բարդ հոգեբանութեանց  
գաղտնիքին թափանցել, հոգիները վերլուծել, նըր-  
քին եւ զգայուն փափկութեամբ ու ճաշակով կեան-  
քերու էութիւնը խուզարկել եւ սրտերու աննշմարե-  
լիօրէն քնքուշ ու անտեսանելի զգացումները շօշա-  
փել, Պալզաքի առոյդ ու բիրտ տաղանդին օտար կա-  
րողութիւններ էին: Ինչ որ զինքը կը հրապուրէր  
մարդոց արտաքին երեւոյթն էր եւ այս երեւոյթը  
նկարագրելով Պալզաք կը յաջողէր ցոյց տալու ա-  
նոնց բարյական զգացումները կամ յոռի կիրքերը:  
Ճետեւաբար, փոխանակ անհատ հոգիները խուզար-  
կող եւ սիրահար սրտերու զգայուն լարերը թրթուաց-  
նող արթիսթին՝ անիկա հանդիսացաւ պոռոտ, կոչտ,  
բայց առատ եւ կենդանի գոյներով մարդկային տի-  
պարները պատկերացնող նկարիչը: Պալզաք, Շէյ-  
քըսրիթ նման մարդկային նկարագիրներուն կու-  
տայ յստակ յատկութիւններ: Իր տիպարներէն իւ-  
րաքանչիւրը տոգորուած է առաքինութեամբ մը ո-  
րով բարութեան հրաշքներ կը գործէ, կամ ենթակայ  
է բուռն կիրքի մը որ զինք կը մղէ ճիւաղային արարք-  
ներու: Բայց հակառակ Շէյքըսրիթի որ արծիւի բի-  
բերով կը թափանցէր մարդկային գործերու ներքին  
շարժառիթներուն եւ մտածման փայլատակումնե-  
րուն մէջ ցոյց կուտար սրտերու ամենախորունկ ըգ-  
դացումները, Պալզաք՝ անկարող հոգեբանական ներ-  
հայեցողութեան, կը դիմէ տեղական գոյնի, նկա-  
րագրական ճարպիկութեանց եւ մանրակրկիտ զննու-  
թեամբ կազմուած իրապաշտ պատկերներու, ասոնց  
չնորհիւ յայտնելու համար մարդոց խառնուածքը եւ  
անոնց բարի կամ յոռի յատկանիշները: Այսպէս,

Կրանտէն այլամերժօրէն ազահ մարդն է եւ իր ապրած միջավայրը, իր տունը, իր կահ կարասին եւ կազմածները՝ իր խառնուածքին համապատասխանող ճաշակով մընտրուած՝ կը յայտնեն մարդուն հիմնական թերութիւնը, ազահութիւնը։ Քուղին Պէթ նախանձի՝ մինչ Կօրիօ հայրական սիրոյ մարմնացումներն են։ Հզօր, անկառավարելի կիրք մը, կամ բարոյական զգացում մը ամբողջութեամբ կը լեցնեն ու կը գրաւեն Պալզաքի տիպարները։ Եւ այս տիպարները մարդկային էակներու ամենէն ճոխ, ամենէն այլաղան զանգուածը կը կազմեն։ Ամբողջ ընկերութիւն մը կ'ապրի Պալզաքի վէպերուն մէջ, առոյդ, եռուղեռեալ, աղմկալից, տափակ, գոեհիկ եւ ալեկոծուած կեանքով մը։ Ֆրանսական ընկերութեան եւ կեանքին լման պատկերը, տղեղութեամբ եւ գեղեցկութիւններով առլի, Պալզաքի գործերուն մէջ գետեղուած է յաւէրժական կեանքով ապրելու համար։ Հոն են զրամի եւ ուժի ծարաւի պուրժուաները, հողին եւ կալուածներու կառչող անյագ գիւղացիները, ողորմելի մանր առեւտրականները, գործաւորները, կղերականները եւ Պալզաքի զրչին տակ իրենց նկարազրի չնորհներն ու նրբութիւնները կորսնցուցած ազնուական կիներն ու աղջիկները։

Այս տիպարներուն, ինչպէս նաեւ զանոնք շրջապատող առարկաներուն, անոնց բնակած տանը, պահած խանութին, ապրած միջավայրին արբաքին պատկերներն ա՛յնպիսի մանրակրկիտ եւ հուժկուարդայականութեամբ գծուած են որ Պալզաքի այս յաճախ երկարապատում եւ տաղտկալի նկարագրութիւնները հողերանական մանրազնին վերուծումներ կամ յայտնութիւններ կը թուին։

Անտարակոյս, Պալզաք արթիսթ չէ Մէրիմէին պէս։ Անիկա բոլոր զաղափարապաշտներու թերութիւնն ունի ժուժկալ չըլլալու, իր եռանդն ու պերճախօսութիւնը չի չափաւորելու, եւ ամէն աեսակ աւելորդաբանութիւններով, չեղումներով, նկարագրութեան մանրամասնութիւններով եւ ոչինչ խօսակցութիւններով պատմութիւնը ծանրաբեռնելու։

Անբնական կացութեանց եւ Էնքրիկներու յաճախողէպ խճողումը, բնութեան եւ բնական գեղեցկութեանց հանդէպ անզգայ եւ չափազանց պայմանա-

դրական տրամադրութեան մը միացած, Պալզաքի գործը կը դարձնէ միակողմանի, զուրկ արուեստագիտական գեղեցկութենէ եւ տրոփուն զգայնութեան մը շնորհներէն:

«Լա Քօմէտի Հիւմէն»ը, քսան տարիներու աշխատանք, պատմութիւնն է մարդկային ընկերութեան,— մարտնչող, տառապող, կիրքերով եւ աղուոր ձգտումներով առլի ընկերութեան մը՝ որ իր տիեզերականօրէն ճշմարիտ նկարագիրներուն, իր առոյդ ու իրական տիպարներուն ներքին միութեան եւ կապակցութեան, ինչպէս նաև անոնց շարունակական կերպով ապրելու եւ տեւելու կարողութեան չնորհիւ մեծ հաւաքականութիւն մը կը ներկայացնէ: Այս գործին մէջ պարզուած մարդկային այլազան կեանքին ներզօր ու ամբողջական, յաւէրժօրէն ճշշմարիտ ու զօր արտայայտութեան մէջ յօժարակամ կ'անտեսուին Պալզաքի ոճին թերութիւնները:

Թերեւս անգիտակցարար, Պալզաք գիմեց դասականներուն եւ րոմանթիզմի շքեղ պարապութեան մէջ գեսեղեց մարդը, որոշեց մարդոց վոխյարաբերութիւններն ընկերութեան մէջ եւ ապրողներուն ընծայեց երազուածէն ու վիպակդրուածէն աւելի՛ հըրապուրիչ, աւելի՛ զարմանալի եւ աւելի՛ հետաքրքրական պատկերը ճշմարիտ մարդկային կեանքին: Անիկա գիտէր անշուշտ թէ մարդիկ առաւելապէս կը հետաքրքրուին իրենց կիրքերովն ու յոյզերովը, կը խանդակառուին մարդկային կեանքին զաղանիքներովն ու յարափափիոին ու անակնկալ երեւոյթներովը. կը յուզուին մարդկային սրտին տկարութիւններէն, տառապանքէն, ալեկոծումներէն, եւ կ'աքանչանն մարդկային փառասիրութեան տիրելու ուժին, ստեղծելու կարողութեան եւ կատարելագործուելու մարտնչումներուն: Եւ մարդիկ այս բաներով կը հետաքրքրուին որովհետեւ կը ձգտին՝ ինքզինքնին ուսումնասիրելով սորվիլ իմաստութիւն, մինչ ընկերաբար ապրելով կը ջանան երջանկութիւն գըտնել:

Կեանքի ու մարդկային նկարագրի ճշմարտութիւնները փնտուելու այս դասական ձգտումին շնորհիւ եւս Պալզաք կը խուսափի րոմանթիզմէն:

Այս գալրոցի վարպետներուն գեղեցիկ խտէալները, որոնցմով լաւատես ու զգայուն հանձարներ կը բազմային մարդոց տիսուր աչքերը լուսաւորել եւ հոգին հրճուեցնել, առհասարակ մարդոց անիրական ու անիրագործելի թուելով կ'անցնէին երազներու պէս՝ իւնանքի երջանկութիւնն ու հաճոյքներն ըմբռչանելու անկարող շրթունքներու վրայ գառնութեան եւ յուսախարութեան ճաշակ մը թողլով։ Մարդը, որքան ալ սիրահար բնութեան եւ բնական իրերու, իր յառէթական հետաքրքրութեան եւ խորունկ համակրութեան գերազանց առարկայ զարձուցած է մարդկային էակները, այնպէս ինչպէս որ ևն անոնք, իրենց բնական հարազատութեան մէջ, որ տգեղը ըլլայ կամ հաճելի, ճշմարտութիւնն է։ Եւ այս ճշմարտութենէն՝ որ մարդկային հոգերանութեան իրողութիւնները կը յայտնէ, աւելի վիպական եւ ապշեցուցիչ երեւոյթներ յատաջ կուրքան յաճախ քան գաղափարապաշտ բոմանթիքներու ամենէն հնարամիտ երեւակայութենէն։

Փոխանակ մարդ էակն առարկայականօրէն ուիտելու բոմանթիքներն իրենց անձերուն մէջ փակուած մնացին, մի՛միայն քնարերգելու համար իրենց սէրը, վիշար, յոյսը եւ երազները։ Պարզաք քնարերգական տաղանդէ զուրկ էր. անիկա հետեւեցաւ իր ձգտումներուն, թաղուելով առօրեայ կեանքին մէջ, ուր իր անձէն գուրս զտնուող տիպարները զինք կը խանգալառէին ու կը գրգոէին։ Ասիկա վերազարձ մ'էր գէպի իրապաշտութիւն, — իրապաշտութիւն մը որ, չնորհիւ բոմանթիզմին փրկուած ըլլալով ձեւականութենէ եւ չորութենէ, եւ ճոխացած՝ գոյներու, պատկեներու, ոճի եւ արտայայտութեան նոր ձեւերով, պիտի յանգէրի Ֆլուպէրի Էմբէրսօնէլ արուեստին։

## ՊԱՐՆԱՍԱԿԱՆՆԵՐԸ

Դասականութեան դէմ ըմբոստանալով՝ ըոմանթիզմը գրական յեղափոխութեանց չրջանը բացած էր։ Քանի որ գրագէտին համար կարեւոր էր ինքնայտանութիւնը, պատճառ մը չկար որ գրողներունոր սերունդներ չպաշտպանէին գրական արտայայտութեան ազատութիւնը։

Ռոմանթիզմը դասականին նման զուտ դպրոց մը չէր արդէն, անիկա գրական ձգտումներու խառնուրդ մըն էր, հետեւաբար կոչուած էր այնպիսի հարուածմը տալու դպրոցի սիստեմին որ, իրմէ վերջ եկողները, պարնասական, սիմպօլիստ եւ նաթիւրալիստ, ժամանակ մը միայն պիտի տիրէին, յետոյ տեղի տալու համար գրական բոլոր ձգտումներէն օգտուիլուզող գեղեցկագիտութեան մը։

Դրական գրութեանց քանդիչը ժամանակն է, իր յեղաշրջող ազդեցութիւններով։ Ժթ. դարու վերջին կիսուն տեղի ունեցած գիտական, քաղաքական, տնտեսական եւ ընկերական փոփոխութիւնները ըոմանթիզմն անկարելի կը դարձնէին։ Որո՞նք էին այս փոփոխութիւնները։

Ռոմանթիզմը կրօնական զացումով տոգորուած էր։ Պետութիւն եւ եկեղեցի դեռ անբաժան էին եւ իրենց իշխանութիւնը կը պահէին ժողովուրդին վըրայ, որ, հակառակ ազատութեան զաղափարով գըրաւուած ըլլալուն, ըմբոստացած չէր միապետութեան եւ կաթոլիկ եկեղեցիին դէմ։

Նարօլէոն Գ.ի իշխանութիւնն իր դէմ կեղրոնացուցած էր բոլոր հանրապետուական տարրերը, որոնք ժողովրդային ազատութեան գատը զօրացնելով հանդերձ՝ շուտով թօթափեցին կրօնական ըզդացումը եւ գիտութեան ճշմարտութիւններէն ողեւրուած սկսան ամեհի պայքար մզել կղերականութեան դէմ։ Շատ չանցած՝ ազատական եւ հանրապետական աճող ուժերու քով երեւան եկաւ տնտեսական նոր կարգուսարքերէն ծնած ընկերվարու-

թիւնը, որ արդէն սկսած էր իշխանութեան ու հարս-  
տութեան տիրացած պուրժուազիան բաժնել՝ առան-  
ձին դասակարգի մը զիտակցութիւնը մշակող աշ-  
խատաւորութենէն։ Իմացական եւ քաղաքական ա-  
զատութեան, ինչպէս նաև նիւթական շահերու եւ  
դրական արդիւնքներու համար մղուած պայքարին՝  
որ միտքերը կը դարձնէր կեանքի իրողութեանց նը-  
կատառութեանը, միացաւ զիտութեան դրական եւ  
փորձառական ողին։ Ծընան պատմութեան, իսկ թէն  
քննազատութեան մէջ ներմուծեցին զիտական մե-  
թուոր՝ հզօրապէս փոխելով գրական արտայայտու-  
թեան ողին, ճեւը եւ եղանակը։ Թէն նոր մեթու մը  
ցոյց տուաւ մանաւանդ վիպասաններուն։ Անիկա  
պնդեց թէ երեք ազգակներ, ժառանդականութիւնը,  
միջավայրն ու ապրուած վայրինանին ազդեցութիւնը  
կը բնորոշեն գրագէտը։ Թէն փորձառական զննու-  
թեան եւ արտաքին ազդեցութեանց նօթագրութեան  
մեթուոր ջատագովեց եւ գրողներու անհատական  
ներշնչման նուազ արժէք տալով, զզայարաններու  
միջոցաւ մտքին վրայ կազմուած պատկերներով բա-  
ցատրեց հոգեբանական ճշմարտութիւնները։ Անոնք  
որ կեանքն ու բնութիւնը, ինչպէս նաև Փիզիքական  
եւ հոգեբանական երեւոյթները կը բազմային ար-  
տագրել, հարկ էր որ բնութեան եւ մարդկային  
կեանքի իրականութեանց դիմէին եւ փորձառական  
ու զիտական զննութեամբ հաւաքէին իրենց ստեղծա-  
դործութեանց նիւթերը։ Կրօնքի պաշտանքին տեղը  
գրաւեց զիտութեան պաշտանքը եւ բոմանթիզմին  
յաջորդեց գրականութիւնը։ Օկիւսդ Գոնդ, Սթուրըթ  
Միլ, Հըրազրթ Սրէնսրը, մանաւանդ Տարուին, գը-  
րական իմաստասիրութեան ճնորհիւ եւ բարեցը ա-  
կան օրէնքին զիւտովը, ոչ միայն կը դատապարտէ-  
ին կեանքի, բնութեան եւ զերբնականին հարցերը  
բնադանցագիտութեան տեսութիւններովը լուծելու  
տրամադրութիւնը, այլ զիտութիւնը ցոյց տարով  
ճշմարտութեանց ազրիւրն, իմացականութիւնները  
կը հրաւիրէին անկէ սովասելու կեանքի բոլոր գաղտ-  
նիքներուն լուծումը։ Բարեցը ջման տեսութիւնը կը-  
րնական զդացման վերջին ստուերները փարատելով  
երջանիկ կեանքի եւ անսահման զարգացման հորի-  
զոններ կը բանար մարդոց երեւակայութեան առջւ։

Եւ, փոխանակ Լամարթինի մելամաղձուտ ճակատագրականութեան եւ Վինեիի յուսահատութեան, միշտ կատարելագործուող կեանքի մը յարաճուն պաշտանքը կը ներշնչէր գիտութեամբ եւ դրական ոգիով խանդավառուած մտքերը: Այլեւս պէտք էր յուսալ, սիրել կեանքն ու հաւատու անոր, որովհետեւ գիտութիւնը մարզոց յայտնած էր տիեզերքն ստեղծող Արարչին խորհուրդները, որոնք հետզհետէ պարզուելով պիտի լուսաւորէին մարդկային կեանքին մութ ճամբաները:

\* \* \*

Գիտութեան եւ քննադատութեան սիրահար գըրագէտները, որ Պարնաս թերթին շուրջ խմբուած էին, երեւ զարձուցին անբնական ու երկարապատում գաղափարապաշտութեան եւ դրելու արուեստին տըւին գեղեցիկ ձեւ:

Լը Քօնդ տը Լիլ, ուժեղ բանաստեղծը, որ պարնասականներու պետ ընդունուեցաւ, բնութեան ամենալայն տեսարաններն ապրեցուց իրենց կենդանի գոյներովն ու չունչովը: Անոր հանճարը կը սնանէր բնութեան պարզ, բիբր, վայրագ, բուռն եւ նախնական երեւոյթներովը: Անոր բանաստեղծութիւնն անապատներու կիզիչ արեւին շողչողուն փառքը կ'զղենուր. նկարագրութիւնները դաշտերու կուրծքին վըրայ հաստատուած ժայռերու վիմային հաստատութիւնն ունէին: Հիմալյանայի ստորոտներէն մինչեւ ովասիսներու շուրջին տակ հանգչող ժողովուրդները, կրօնքները, բարքերն ու տարագնները. արեւելեան երկինքներու խանդուու լոյսերը, արեւմտեան անտառներու երանաւներու մէջ հուժու կեանքով ապրող վայրի անասունները, եւ բարձունքներուն վրայ բորբ արեւն անայլայլ բիբերով գիտող արծիւնները, բնութեան բոլոր արարածներն ու տեսարանները, իրենց կենսունակ, ամենի, ջղուտ ու ներզաշնակ հոգիովն ու երեւոյթովը կ'անցնէին լը Քօնդ տը Լիլի վառ երեւակայութեան առջեւէն, իրենց տեղական երանգներով, իրենց բնական փառքով: Այս պատկերները խորհրդաւոր ու անծանօթ աշխարհներու, միջավայրերու, գէմքերու, հոգիներու բիւր ազդեցութիւնները քաղցր մեղմութեամբ կը թրթուացնէին հրաշալի-

օրէն գեղեցիկ, եւ համայնապատկերներու նման ընդարձակ բանաստեղծութեանց մէջ:

Լը Քօնդ տը Լիլի արուեստը ջիղ ունի. անոր հոգին, յոյզերը, տեսիլները, գեղեցկագիտական ըզդպայնութիւնը շաղուուած են նկարչական գոյներու հետ: Անոր պատկերներն առարկաներու Փիզիքական երեւոյթէն կը չողացնեն առողջ մսաններով եւ հասատուն ոսկորներով կազմուած տեսական գեղեցկութիւնները ուժեղ համերդներ եւ զաշն սխմֆօնիներ են, որոնց տպաւորութիւնը մտքերու մէջ կը հանդչի՝ Փրաքսիթէլի քանդակած Հերմէսին թռչող արձանացումովը: Որովհետեւ կեանքը կը նկատէ սին, եւ մելամաղձու յոռուեսութեամբ կը միաբուի հոգեկան անստորյու ու անձկոտ վիճակներու մէջ, աւելի բուռն սէրով կը փարի առարկաներու արտաքին գեղեցկութեան, կեանքի երեւոյթներուն, հոգեկան ճշմարտութեանց, հեթանոսական եւ քրիստոնէական կրօնքներու միստիք առասպելներուն, որոնց հանդէպ՝ ամէն ինչ ունայն եւ վաղանցուկ դատող արուեստագէտը սրտին դառնութիւնը մոռնալով եւ աղուոր ձեւերու պատրանքին կառչելով, իր բոլոր ստեղծագործութիւնները կ'օժտէ շողշողան յստակութեամբ եւ քնարերգական զգլիմիչ հրապոյրներով:

Լը Քօնդ տը Լիլի գեղեցկագիտութիւնը՝ լեցուն ձեւերու այնպիսի պաշտանք մը կը սնուցանէ որ, ընդարձակ տեսարաններու եւ բարդ տեսիլներու գեղեցկալոյնը կընայ ապրեցնել, չօշափելի դարձնել եւ զետեղել մարմնացած արձաններու բարձր պատուանդաններուն վրայ:

Արդէն, բոլոր պարնասեաններն ալ արուեստի կատարելութիւնը փնտուող բանաստեղծներ են, բայց Լը Քօնդ տը Լիլ անոնց վարպետն է. ոճը երբեմն մը-ռայլ, բիրտ, խիստ, սակայն յօրինուածքը կուռ եւ կատարեալ. արտայայտութիւնը շողշողուն, չնորհալի եւ ներդաշնակ, մինչտ լայն է, պերճ եւ շացուցիչ: Յաւէտ անբեկաննելի կառուցուածքի մը մէջ կը յայտնուի պարզ, վճիտ եւ ուժեղ: Տիեզերական կեանքը հրաշալի, հոծ ու փրփրոտ ալիքներով աչքերուն առջեւ կը հրուն առջեւ կը հոսի՝ բարձրագոր ինչպէս յորդող շրմէժները, հութկու ինչպէս կոյս անտառներու խոր-

քերէն թաւալգլոր անցնող գետերը. միապաղաղ ու  
հանդարտ՝ ինչպէս խոհուն եւ ազնուական լիճները:  
Անկորնչելի գեղեցկութիւն մը ներուժ կեանքով կո-  
գետրէ իր պողպատեայ նկարագիրները, մարմարէ  
գէմքերը, որոնց լուսաւոր արտայայտութենէն կը  
ժայթքէ բանաստեղծութեան բոցը:

\* \* \*

Բնականութիւն եւ պարզութիւն, պարնասեան-  
ներու արուեստին գլխաւոր յատկանիշներն էին: Ար-  
ուեստի արտադրութիւնները պէտք էր որ նախ ճշ-  
մարիտ ըլլային, որովհետեւ գեղեցկութիւնը պիտի  
ցոլանար ընական առարկայէն: Անոնք կ'ընդունէին  
որ գեղեցկութիւնը միայն նիւթէն չէր ստանար իրեն  
հոգեկանութիւն եւ ներշնչում տուող յատկանիշները,  
բայց թէնի հետեւելով կը պնդէին որ արուեստով  
ստեղծուած ամէն գեղեցկութիւն նիւթին միջոցաւ  
չօշափելի ու զգալի կը զառնայ մարդկային իմացա-  
կանութեան: Գեղապաշտ արուեստագէտին դործն էր  
ուրեմն նիւթը վերցնել իր անաղարտ ու յստակ ձե-  
ւին մէջ եւ անոր ընծայել նոր արտայայտու-  
թիւն մը, անոր նիւթական ու թերի տարրերը գրոշ-  
մելով կատարելութեան ձգտող գեղեցկութեամբ մը,  
որուն ներշնչումը մարդկային հոգւոյն մէջ միայն  
կընար ծնիլ:

Զեւապաշտ ու գեղապաշտ բանաստեղծութեան  
հոգեկան ձգտումներովն օժտուած գեղեցկութիւնը,  
պարզ ու բնական ըլլալէ զատ, հարկ էր որ ստեղծ-  
ուած ըլլար չողջողուն մարմնով, — ներդաշնակ, աղ-  
ուոր, չօշափելի եւ բլասդիք մարմնով մը: Որքան ա-  
տեն որ պարնասեաններն հոգի եւ մտածում զետե-  
ղեցին այս մարմնին մէջ, իրենց ազդեցութիւնը տե-  
ւեց, բայց երբ ծայրայեղ ձեւապաշտութենէ մըդ-  
ուած անոնք արտադրեցին անկենդան եւ անշունչ  
կերպարանքներ, երբ լիովին քամահրեցին իտէա-  
լիզմը, եւ իրենց սկեպտիկ իմաստասիրութենէն մըդ-  
ուած՝ երաժշտական բառերու, նրբերանդ զոյներու  
եւ դատարկ ձեւերու հետապնդման մէջ լքեցին Սիւլ-  
լի թրիւտօմի քաղցր, լուրջ, օծուն եւ զգայուն ի-  
մաստասիրութիւնը եւ ֆրանսուա Գօրէի պատկե-  
րուտ, խոնարհ ու գթասիրտ մարդասիրութիւնը, երբ

վիմային ձեւերու մէջ մտածումը խեղդեցին, արտա-  
յայտութեան բնականութիւնը եւ հոգեբանական ճշ-  
մարտութիւնը զոհելով, ձեւը բաժնելով գաղափա-  
րէն, ձեւը պաշտելով իրրեւ սնամէջ ու անհոգի պատ-  
կեր մը, տեսլապաշտութենէ զուրկ պարնասեան ար-  
ուեստը տեղի տուաւ Պօտլէրի, Մալարմէի եւ Վեր-  
լէնի սիմպօլիստ բանաստեղծութեան:

---

## ՍԻՄՊՈԼԻԱՏՆԵՐԸ

Պոտլէր, Վերլէն, Մալարմէ, Մօրէաս աւելի  
տեւական ազգեցութիւն մը թողուցին գրականու-  
թեան վրայ քան պարնասականները:

Ռոմանթիզմի եւ նաթիւրալիզմի տիրական աղ-  
դեցութիւններէն խուսափելով, տպաւորական և խոր-  
հրդապաշտ բանաստեղծներն, որ սկիզբն հեղնանքի  
առարկայ դարձան, հիմնեցին կարեւոր դպրոց մը,  
որուն հմայքը կարծես կը բջինի ա' յնքան սիմպոլիզմի  
թերութիւններէն որքան անոր լաւ յատկութիւննե-  
րէն:

Անտարակոյս, սիմպոլիստ գրականութեան  
վարպետներն իրենց հանճարին եւ ինքնատիպ անհա-  
տականութեան արժէքովը կրցան ներգործել տեւա-  
կան եւ խոր ազգեցութիւն մը:

Անոնց շնորհիւ սիմպոլիզմը տարածուեցաւ բո-  
լոր ազգերու գրականութեան մէջ, ընդունուեցաւ  
արուեստի միւս ճիւղերէն: Նկարչութեան մէջ գրա-  
ւեց այնքան անխորստակելի գիրք որքան գրաւած էր  
բանաստեղծութեան մէջ, ու մինչեւ այսօր ալ, երբ  
մշակուած մտքեր կը խորշին գաղափարապաշտնե-  
րու եւ բնապաշտներու ծայրայեղութիւններէն, սիմ-  
պոլիզմի եւ տպաւորականութեան եթերային, անո-  
րոշ, միաթիք, բայց զգայնութեամբ ու շնորհով առ-  
լի արտայատութեանց առջեւ հիացմամբ կը լեց-  
ուին, որովհետեւ նուրբ ճաշակներ յաճախ կ'ըմբուշի-  
նեն նոյն իսկ ինչ որ չեն հասկնար:

Չէ՞ որ խորհրդապաշտներն ալ ըոմանթիքներուն  
նման կը պաշտպանէին արուեստի եւ գրականութեան  
մէջ աղատօրէն, քմահաճօրէն, անհատական ներ-  
շնչման լման թափովն արտայայտուելու իրաւուն-  
քը: Կարելի չէ՞ ընդունիլ որ մարդկային մտա-  
ծումներն աւելի բանաստեղծական եւ աւելի թովիչ  
պիտի թուէին երբ խորհրդաւոր ու անորոշ երեւոյթ-  
ներ կ'ստանային, բանաստեղծական արտայայտու-  
թիւնն ալ վերջապէս ունենալով իր ուրոյն լեզուն,

ինչպէս երաժշտութիւնը իրեն յատուկ լեզու մը դը-  
տած էր: Բառը կրնար զուրկ ըլլալ վճիռ մտածումէ  
և ատկաւին՝ իր անջօշափելի բայց խորապէս զգայ-  
նոտ պատկերներով արտայայտել գեղեցկութիւն և  
դրդուել խորհուրդ: Անոնք որ կը նկրածին գեղեցիկն  
ստեղծել արուեստի մէջ, անհրաժեշտ էր որ ճանչ-  
նային գեղեցիկն բոլոր արտայայտութիւնները: Բա-  
նաստեղծը մանաւանդ, այդ շրջանին կը թուէր աւե-  
լի իրաւոնք ունենալ ըմբռչնելու բոլոր վայնչքնե-  
րը, թրթապր բազմազան տպաւորութիւններովն  
զգայնութեան, շօշափելու գեղեցկին բոլոր ձեւերու և  
զգայրանները բանալու բնութեան ազգեցութեանց  
առջեւ: Տեսարաններու պէսպիսութեան, ծաղիկնե-  
րու գոյններուն և բոյրերուն, կեանքի յարափոփոխ  
երեւոյթներուն և Հոգերանութեան այլազան ու  
նրբին արտայայտութեանց մէջ սիմպօլիստը կը  
փնտուէր իր երեւակայութեան ու իմացականութեան  
մէջ զարթնող խուսափուկ, ոսկեմշուշ, մթին, տար-  
տամ և բարդ մտածումները, որոնց անորոշութիւնն  
ու միտիքականութիւնը կրնար բիւր խորհուրդներ  
թելադրել բնթերցողներու մարքին: Խորհրդապաշ-  
տութեան և տպաւորականութեան ամենէն քմահաճ  
ազգեցութիւնները՝ թելադրելու, զգացում ու խոր-  
հուրդ զրգուելու, զազտնի և խորհրդաւոր բաներու  
ոէրն յուղելու այս թովիչ կարողութեան շնորհիւ և  
իրենց անձանօթ ու հրապարիչ մնալու յատկու-  
թեամբ՝ անմահ ու նոր գեղեցկութեան մը շնորհները  
կը յայտնէին և մարգոց մէջ կը զօրացնէին զգալու  
և ըմբռչներու բազմանքը: Կեանքը, բնութիւնը,  
մարդիկ, ամէն ինչ տպաւորականութեան և սիմ-  
պօլիզմի խորհրդաւորութեամբը պարուրուած, չին  
թուէր ատամակ, գուեհիկ, հասարակ, չոր և սաղտ-  
կալի, այլ կ'երեւնային բանաստեղծականօրէն հմա-  
յիչ և տիեզերականօրէն անմահ: Ի աես այս փոփո-  
խութեան, շատեր որ բարեշրջման ազգեցութեան  
տակ կեանքի յարաշարժ պաշտանքին նուիրուեր է-  
ին, փոխանակ ամէն ինչ ճանչնալու և զատողու-  
թեան առաջնորդութեամբն ապրելու, կ'զգային թէ  
զիտութիւնն իսկ անկարող պիտի ըլլար յայտնելու  
բնութեան և մարդկային հոգւոյն խորհրդաւոր և  
թագուն ուժերն ու ազգեցութիւնները: Անոնք կ'ըմ-

բռնէին որ մարդիկ պիտի յուսահատէին գիտութենէն, ինչպէս յուսահատեր էին կրօնքէն եւ պիտի դիմէին զգացման, — բանականութեան տեղ զգացումով ապրելու եւ աւելի լաւ ըմբոշինելու համար հըրապոյրներն այն բոլոր բաներուն, որոնք միշտ ալ հոգւոյն մէջ անթեղուած խորհուրդներ պիտի մընան: Կեանքը սիրելու համար դատողութեան դիմելու հարկ ալ չկար, զգացումը կը բաւէր: Սիմպօլիստներու տեսակէտէն, զգացողութիւնը բաւական էր խորհրդաւոր աշխարհ մ'ստեղծելու համար. վայելու համար այն միստիքական հեշտանքները, զորս, քմահաճ երեւակայութեան մը երազներ ու պատկերներ ցուցնող զգայարանքները պիտի հայթայթէին:

Խորհրդապաշտ բանաստեղծը չէր հետաքրքըրուեր բնական առարկաներու ճշգրիտ ներկայացումովը: Բնութեան տեսարանները, մարդկային բարքերն ու հոգեբանութիւնները իրատես ձգտումներու համաձայն իրենց բնական հարազատութեան մէջ արտադրել, ընդօրինակութիւն կը թուէր սիմպօլիստ գրողին, որ հաստատ քայլերով իր տիրապետութիւնըն հոչակող բնապաշտութեանց ցոյց կ'ուղէր մէռ թէ բոմանթիզմ մեռած չէր բոլորովին ու պիտի ապրէր բրոդէական ճեւեր առնելով: Սիմպօլիստ բանաստեղծն աւելի զրաւուած էր առարկային ներշնչած վայրկենական տպաւորութիւններէն ու բնական տեսարաններու եւ մարդկային հոգեբանութեանց խուսափուկ երեւոյթներէն խորհրդանշաններ ստեղծելով իր զգացած հոգեկան ճշմարտութիւնները կ'արտայայտէր: Անիկա՝ տիեզերական ուժերու եւ ստեղծագործութեանց անսահման խորհրդաւորութեան դէմ ապշած մարդկային հոգւոյն յուզումները կը պատմէր:

Սիմպօլիստներու լաւագոյնները, դատարկ, անիմաստ ու անըմբռնելի բառերով խաղցող աճպարարներ չէին: Անոնք՝ գեղեցկին այլազան արտայայտութիւններէն մարդկային ճակատագրին խորհուրդը, վսեմութիւնն ու տագնապներն յայտնող արուեստագէտներ էին, որ հոգին ու իմացականութիւնը սնուցանող աղնուազոյն ճշմարտութիւնները կը ջանային գտնել իրենց վայրկենական տպաւորութեանց մէջ:

Քանի որ ըստ սիմպոլիստներու, ինչ որ իրենք կ'զգային միայն՝ արժէք ունէր, ամբողջ բնութիւնը լոկ խորհրդանշանն էր մարդկային իմացականութեան եւ զգացողութեան։ Այս տեսութենէն տարուած, սիմպոլիստներն իրենց բարդ զգացումները, տեսիլներն ու իմաստասիրութիւնն յայտնելու համար ստեղծեցին նաև իւրայատուկ ոճ մը, որ գրելու դասական եւ բոմանթիք կերպերէն խուսափելով, փնտուց ո՛չ թէ հասկնալի ըլլալ, այլ հրապուրել, թելադրել, զգացնել եւ մանաւանդ զգայարանքները գրգռել՝ խորապէս միսթիքական, վերացնող եւ երաժել տուող քերթողական արուեստով մը։ Այս բանասեղծութիւնը պէտք էր որ արտադրէր զգայուն սրտին թրթուուներուն համապատասխանող երաժշտականութիւն։

Ենորհիւ սիմպոլիզմին, զրական արուեստը վերանորոգուեցաւ եւ հարստացաւ խորհրդանշան կոչուած այն գեղեցիկ ու զգայուն մտածման պատկերներով որոնք հոգեկանօրէն շօշափելի են միայն եւ կը յայտնեն չտեսնուած, չճանչցուած բաներու գաղտնիքը, հեշտալի եւ թելադրական զգացումներու ճոխութիւնը եւ հոգեպարար ներշնչմանց խորհուրդը։ Սիմպոլիստները զերազանցօրէն ցոլացուցին անհունորէն այլազան տեսիլներ զորս կ'ստանային ըդդալի առարկաներէն եւ այս տեսիլներուն չնորհիւ մարդոց ցոյց տուին թէ վաղանցուկ եւ սին կարծուած կեանքին ու անոր բոլոր փոփոխական երեւոյթներուն մէջ տեսւական, յաւխտենական եւ անմահ բաներ կային, զորս տեսլականէն յափշտակուած հոգին միայն կրնար յայտնել, զդալիէն առաջնորդելով աննիւթականին եւ երկնայինին, ցոյց տալով իմացական եւ հոգեկան արժէքներու ա'յնչափ այլազանութիւնն, ճոխութիւնն եւ հրապոյրներ, որչափ Վէրլէնի, Մօրէտսի, Մալարմէի, Հանրի տը Բէնեէլ, Մեթերլինի եւ Վերհարէնի նման տաղանդաւոր բանատեղծներու հանձարը ցոլացնել։

\* \* \*

Սիմպոլիստներու ամենէն կատարեալ արթիստը Պոտլէր բանաստեղծն է, որ սակայն ապրած է պարանասական շընանին եւ սիմպոլիստներու դպրոցէն չէ։

Պօտլէր խիզախ իմացականութիւն մ'էր, օժ-  
տուած ամենասուր զգացողութեամբ:

Շօշափելու եւ հոտառութեան կարողութիւններն  
այն աստիճան նրբացած էին որ, զգայարանքներէն  
ստացած տպաւրութիւնները մահուան գաղափարով  
յաւէտ տանջուած երեւակայութեանը մէջ ապրած  
են բուռն ու խոր կիրքերով տողորուած սիմպօններու  
ձեւին տակ:

Պօտլէր իր մտածումը միշտ յայտնած է սիմ-  
պօններու միջոցաւ:

Լիովին ինքնատիպ, — բանաստեղծի քմահա-  
ճոյքը վայրագ, արտառոց, հեթանոսական, սատա-  
նայական, չարագործ կոչուելու սատիճան կայէնա-  
կան բռնութիւններու հասցնելով, — Պօտլէր Գալի-  
պան մը, Սաթիո մը կ'ուղէ թուիլ յաճախ:

Պուրժուած ընկերութեան սիստեմին մէջ բռնուած  
ու բանտուած կարծես, անիկա յայտնուեցաւ ըմբոստ  
մը եւ բաղձաց բոլորին երեսնալ՝ Փիզիքական հա-  
ճոյքներու եւ սիրային կիրքերու սանձարձակ վայել-  
քին մէջ հեշտանքով եւ յոխորտանքով խայտացող  
փանայ մը:

Այս յանդգնութիւնը միջոց մըն էր ընկերութեան  
կեղծիքներուն դէմ յայտնելու իր ատելութիւնը:  
Միրոյ կիրքովը լեցուած՝ Պօտլէր ոչ միայն բաղձաց  
իր ամբողջ սիրտը, իր համակ կեանքը զետեղել  
գործերուն մէջ, այլ աշխատեցաւ, մսին ու մարմի-  
նին փառաբանութեանը մէջ երեւալ իբրեւ մէկը՝ որ  
ընկերութեան երեսին կը զարնէ պայմանադրական  
բարոյականը, եւ, անկաշկանդ սիրելու եւ ատելու ի-  
րաւունքը կը հոչակէ, մեղքերու ստիւդեան ջուրե-  
րուն մէջ հեշտանքով մխրճող հեթանոսի մը բնական  
ու անկեղծ պարզութեամբը: Այս տրամադրութիւնն  
ալ թերեւ յառաջ կուգար բանաստեղծին խոր իմա-  
ցականութենէ եւ հոգեկանութենէ զուրկ եւ զգացո-  
ղութեան արտակարգ կարողութեամբ օժտուած ըլ-  
լալու յատկութենէն: Կեանք իր շօշափելի ձեւերովն  
այն աստիճան գրգռած էր Պօտլէրի զգայարանք-  
ները որ, գեղեցկութիւնը զոր կստեղծէր իր նիւթե-  
րէն, հոգեկանութիւն չի ցուցներ: Անիկա կ'ապրի  
շողջողուն մարմնով, կ'ապրի զգացողութիւնը հեշ-  
տանքով թրթռացնելու համար, սակայն աննիւթա-

կան գեղեցկութեան արժէքով չի դրաւեր երեւակա-  
յութիւնն ու իմացականութիւնը:

Բայց, հակառակ իր կարծեցեալ ապականու-  
թեան որ շատ հեղ ցուցանք էր, Պօտէքը հոգին, ինք-  
նամփոփի, խրոխտ ու ժուժկալ՝ պահեր ունեցաւ երբ  
ըղձաց բարձրանալ կեանքի տիզմէն ու ծուխէն վեր,  
հասնիլ կապոյտին, գտնել մաքրութիւն եւ հաղորդ-  
ուիլ անապական լոյսին հետ:

Զարիքին ծաղիկները քաղելով մէկտեղ, այս մեծ  
արուեստապէտը բաղձաց ըլլալ երկնային վառքերու  
կարուով դէպի աստուածային գեղեցկութիւններ  
խոյացնող Սատանան՝ որ միշտ կը սիրէ հանգչիլ  
դիտութեան ծառին հովասոն ստուերներուն տակ:  
Մեղքը սիրելու յանդգնութիւնն իսկ մարդիկ ապ-  
շեցնելու եւ շուարեցնելու տենչանքէն կը ծնի աւելի՝  
քան արտայայտութիւնն է լուրջ եւ խոր մտքի մը:  
Բանաստեղծը կը փորձէ ամենի ըլլալ տարրերային  
ուժերու կործանարար եւ քանդիչ բռնութեամբը,  
սակայն, նոյն ատեն իր մարմնին վրայ կ'զգայ կոտ-  
տումը վէրքերուն որոնցմէ կը տառապին կեանքի  
թշուառները, ինկածները, քամահրուածներն ու մե-  
զաւորները եւ իր բռնութիւնը մարտահրաւէր մըն է  
անարդարութեան, աիրապետութեան եւ ճնշումի ու-  
ժերուն: Պէտք է դիտել թէ մինչեւ անդամ երբ Պօտ-  
էքը կը թուի թաղուիլ ահաւոր կիրքերու ապականու-  
թեանց մէջ, անձկութեամբ չարչրկուած հոգին կը  
մնայ ժուժկալ եւ անաղարտ:

Մահասարսուռ զգացողութեան մը սահմուկե-  
ցուցիչ մզմաւանջները տեսնող այս դժբախտ հոգին,  
իր ամենէն սազայէլնան ու ապշեցուցիչ վայրկեան-  
ներուն իսկ, չնորհիւ տպաւորուելու կարողութեա-  
նը, խորհրդապաշտ մտածումը կը զետեղէ իրենց նո-  
րութեամբ ու ինքնատպութիւնով հմայող սիմպոլնե-  
րու մէջ, ազատ, լայն, լեցուն, շողջողուն, խտաց-  
ուած ու կորովի ձեւերով: Այս սիմպոլները՝ միսթիք  
գեղեցկութեամբ եւ կատարելութեան ձգտող յօրին-  
ուածքով՝ կ'առինքնեն ու կ'սքանչացնեն ամենէն  
լուրջ եւ ամենէն դժուարահաճ իմացականութիւն-  
ները:

Պօտէքը երեւակայութիւնը, որ շատ ճոխ է եւ  
վառ, նըրալար նուազարանի մը մեղմ ու խոր հնչա-

կանութիւնն ունեցող զգացողութիւնը կը թրթռացնէ կենսախայտ առարկաներու եւ պատկերներու ուժեղ, խորհրդաւոր եւ երաժշտական բանաստեղծութեամբը: Եւ, զգալով հանդերձ արթիստին անձկալիր ու ահասարսուու սիրտը, ընթերցողին հոգին կը պարուրուի այդ սրտէն անցնող սարսուռներուն եւ անձկութեանց ոչ թէ ահերովը, այլ գինովցնող հեշտանքովը: Վայելքներու բերկրութիւնը կը սարսուայ մահուան դողով: Մահուան վերացական զաղափարը չէ, այլ բանաստեղծին աչքերուն առջեւ յոշոտուղ եւ փոտող մարմնին ապականութեան թողած պֆզանքըն ու սոսկումն են, որ մահն ամեհի կը ցուցնեն իրեն:

Պօտէրի համար կեանքը տանելի է միայն երբ բանաստեղծն անբոնաբարելի ու անաղարտ կրնայ պահել սիրոյ աստուածային գեղեցկութիւնն ու էութիւնը:

\* \* \*

Սիմպօլիստներու մեծագոյն քնարերգակը Վէրլէնն է: Մալարմէ, «Լարրէ Միտի Տէօն» ուժեղ բանաստեղծութեան հեղինակը աւելի արուեստագէտ է. իմացականութիւնը մթին զգացողութիւնը սուրերեւակայութիւնը սիրահար վառ գոյներու եւ լեցուն ձեւերու: Մալարմէ զուրկ է Վէրլէնի քնարերգական տաղանդէն եւ անկարող ինքզինքն արտայայտելու իմաստափրութեան եւ յուզումի այն չքնաղ միութեամբն որով զինքը գերազանցած են Վէրհայրէն, Հանրի տը Ռէնեէ, Մեթերլինկ: Մալարմէի պատկերները, որքան ալ հրապուրիչ ու ազուրը, կազմուած չեն ջերմ զգայնութեամբ ու մարդկային սիրուալ եւ ջիղերը չեն ցնցեր այն ուժեղ տպաւորութեամբ զոր Վէրլէն կը թողու: Մինչեւ իսկ երբ մշուշապատ, խրթին ու անորոշ մնալու ուժով բանաստեղծը կը բաղձայ աւելի խոր զգացում արծարծել, եւ աւելի հրապուրիչ մտածումներ թելադրել, անիկա զուրկ կը յայտնուի այն տաքուկ ու գորովի հոգեկանութենէն, որ անհասկնալի բաներն անդամ կ'ողեւորէ յուզումնալիր զգայնութեամբ եւ զանոնք կը մտցնէ մարդկային սրտին մէջ:

Ժօղէ Մարիա տը Հէրէտիա, այս շրջանի բանաստեղծներէն, աւելի պարնասական է քան խորհրդա-

պաշտ: Բայց աը Հէրէտիա պարնասեան է Թէօֆիլ  
Կօթիէի նման: Իր արուեստի գործերը ուսկի ու ար-  
ծաթ անօթներու նման պճնուած ու քանդակուած կը  
չողան: Զգայուն սիրտ մը կը տրոփէ անոր բանաս-  
տեղծութեան մէջ եւ աւախնոտ կեանքով կը խայտա-  
ցրնէ իր ոտանաւորները, որոնք Պէնվէնիւթօ Սէլի-  
նիի ոսկերչութեանց նման փորագրուած ու հրաշա-  
զարդ են իրենց ձեւով, ու հաղորդութեան նշխարն ու  
դինին պարունակող սկիններուն պէս հոգեկանութիւն  
կը ցոյցացնեն:

Վէրհայրէն, քաղցը ու գթասիրտ, մելամաղ-  
ձոտ եւ զորովի, առլի յորդող համակրանքով որ կը  
հոսի գէպի կեանքի խոնարհները, — պարզ, անկեղծ  
եւ իմաստուն աչքով մը կը դիտէ կեանքը եւ իր սէ-  
րը կը սփոէ, խանդակաթ հոգածութեամբ, բոլոր  
անրախաններուն եւ թշուառներուն վրայ, բրտու-  
թեանց տակ թագուն զոհարներ գտնող վարպետի մը  
պէս զուրս հանելով բարոյական արժէքները եւ ան-  
թեղուած մեծութիւնները պարզ նկարագիրներու,  
ըլլան անոնք ցորենի հասկերուն պէս բարերար դաշ-  
տի մշակները թէ էոսկոռուած աշխատաւորները:

Հանրի ար թէնէէ, աւելի բանաստեղծ քան վի-  
պասան, հանճարով օծուած խորհրդապաշտներու  
բոյլէն ուրիշ վարպետ մընէ, որ Սիւլլի Բրիւտօմի  
նման ապրող բաներու ներշնչած բանաստեղծական  
յուզումին կը խառնէ աղու իմաստասիրութիւն մը  
եւ կեանքի անցնող երեւոյթներուն կը նայի տեսանո-  
ղի աչքով, նիւթականին մէջ հոգեկանը պանծացնե-  
լով:

Վերջապէս Վէրլէն, այծամարդերու ամենէն  
սուրբը եւ սուրբերու ալ ամենէն հեթանոսականը,  
Հզօր եւ գայթակղեցուցիչ նկարագիր, բայց հանճար  
որ նարեկացիին տանջուած զգայնութեամբ իրեն  
կոչեց վերրնականը: Ասիզի սուրբ մքրանսուային ան-  
մեզութիւնն ու խոնարհութիւնը միացուցած ներզօր  
իմացականութեան մը, մինչեւ ոսկորներուն ծուծը  
քնարերգակ բանաստեղծ, Վէրլէն իր հոգեբանական  
ամենարարդ վիճակները, իր մարմնական ըղձանք-  
ներուն եւ հոգեկան անկեղծ ու վսեմ յափշտակու-  
թեանց հակամարտ զգացումները, իր հեթանոսական  
հրձուալիր կենսապաշտութիւնն ու քրիստոնէական

միսթիք հաւատաւորութիւնը կրցաւ արտայայտել ի-  
մաստալից եւ ինքնաբուխ տեսլապաշտութեամբ:

Բանաստեղծութիւնը Վէրլէնի համար ներքին  
մարդուն խոյանքն էր դէպի Աստուածայինը, կատա-  
րելութեան հասնելու համար: Կեանքի շարժումը,  
անցնող ու մահացող էակներու եւ իրերու պատրավիր  
երեւոյթները, յարաշարժ ու փոթորկոտ ապրումի մը  
պայքարներն ու ճիգերը, տիեզերքն ու մարդիկ կա-  
ռավարող անտեսանելի օրէնքները, բնութեան եւ  
հոգւոյն գաղտնի ուժերը, բոլոր ապրող բաներու  
գոյութեան եւ յորդահոս ընթացքին յաւիտենական  
պատճառը, Վէրլէնի մտահոգ իմացականութիւնն  
հետաքրքրեցին եւ անոր արուեստին ստեղծած պարզ  
սիմպոլներէն ցոլացան՝ բանաստեղծին բուռն զգայ-  
նութենէն եւ հեշտաբոյր տեսիլներէն ստանալով  
խանդավառ, սիրայորդ, անմեղունակ եւ յափշտակ-  
եալ հոգիի մը ցոլքերը:

Վէրլէն մանկական հոգի մըն էր, առլի խորհր-  
դաւոր խանդավառութիւններով: Անիկա պարզ էր  
եւ հեզ դէմքով կը ըրջէր խոնարհներուն, աղքատնե-  
րուն եւ մեղաւորութիւններուն մէջ, մինչ գեղեցկին առ-  
ջեւ կը ծնրադրէր քրիմիթիվ նկարիչի մը պաշտան-  
քով:

Նոյն ատեն, կը սիրէր կեանքը, կ'ըղձար հաճոյք  
ըմբշնել եւ արբշոտ գինաբրուքներու մէջ սրբու-  
թեան վրայ երազել: Կէս այծեամ, կէս չաստուած,  
Յոյն դիցաբանութեան գիսախոփւ, պոչաւոր փաւ-  
նաներուն պէս թուփիերու տակ եւ բուրումնաւէտ մա-  
ցառներու մէջ կը պահուըտէր աղուոր աղջնակներու  
կարմիր այտերէն համբայրներ գողնալու համար, եւ  
հնչուն ծիծաղներով կը փախիչէր ծառերու ստուերին  
տակ: Յետոյ, սուրբերու գերազգորուած հաւատ-  
քովն ու անմեղութեամբ կը խառնուէր ժողովրդային  
զանգուածներուն եւ հրապարակներու վրայ հաւաք-  
ուած գեղուկներուն իր տաղերը կ'երգէր, իրը վար-  
ձատրութիւն անոնցմէ պահանջելով որ զիրար սի-  
րեն: Հոգին առլի պատկերներով, անիկա կը խօսէր  
թուլստոյական եռանդով: Անիրաւութեան եւ ճնշումի  
դէմ արդարութիւնը կը պաշտպանէր եւ հարստու-  
թեան դէմ իրենց թշուառութիւնն զգացողներուն կը  
քարոզէր աղքատութեան սրբութիւնն ու բարերա-

բութիւնը։ Քրիստոնեայ եւ ընկերվարական ըլլա-  
լով, Վէրլէն կը ջատագովէք սիրոյ տառապանքը,  
որպէսզի ցոյց տայ այն գերագոյն բարիքը որ տառա-  
պանքէն կը ծնի։

Ահա՝ այսպէս էր բանաստեղծ Վէրլէն։ Անոր  
դօրեղ իմացականութիւնը կը մերժէր տպաւորուիլ  
դատարկ բաներու զգացողութեամբը. անոր երեւա-  
կայութիւնը՝ տեսիլներու գեղեցկագոյններովը պլըճ-  
նուած՝ իրեն նշմարել կուտար սին պատկերներու  
տակ տեւական բաներու արժէքը, — ինչպէս բնու-  
թիւնն իր արդիւնաւորող ուժերով. ցեղը՝ անկորն-  
չելի եւ աղուոր. տառապանքը որ անհրաժեշտ է ի-  
մաստութիւն ստանալու համար. հաւատքը որ հոգե-  
կանութեան վեհ աղնուութեամբ կը գեղեցկացնէ նը-  
կարագիրները, մինչեւ իսկ պատրանքը՝ որ մարդոց  
հողեղէն գոյութիւնը կը պարուրէ երկնային այլա-  
փոխութեան մը լուսեղէն չդարշներովը եւ ամբողջ  
կեանքն հրապուրիչ կը ցուցնէ։

## ԻՐԱՊԱՇՏ ԴՊՐՈՑԸ

ԺԹ. դարու վերջին կէսը դրական մտածումի, տնտեսական զարգացման եւ գիտական նորանոր յառաջդիմութեանց շրջան մըն էր: Քաղաքակրթութեան սատարող արուեստներու բոլոր ճիւղերուն մէջ կը պահանջուէր իրատես ըլլալ եւ անսալ բանականութեան ցուցմունքներուն՝ ինչպէս դասականներն ըրած էին:

Համոզումը թէ դրականութիւնը չէր կրնար ինք-պինքը կղզիացնել, կամրապնդուէր մտքերու մէջ: Գրականութիւնը կեանքի արտայայտութիւնն էր հետեւաբար անիկա պէտք է որ ցոլացնէր տիրող գաղափարներն ու ձգտումները: Արդէն, զաղափարապաշտ եւ սիմպօլիստ գրողներն ալ համոզուած էին թէ իրենց համար անհնար էր ոճի կատարելութիւնն հետապնդել, առանց հետեւելու զասական արուեստի կարգ մը հաստատուն կանոններուն:

Սիմպօլիստ վարպետներու հետեւողները սակայն, ստորին աստիճանի զաղափարապաշտներուն նման, ոչ միայն ուզեցին կեանքի դրական ձգտումներուն հակառակ ընթանալ ու երեւնալ միշտ ըմբոստ, այլ իրենց ներչնչումն իսկ չի ճանչցան: Մինչ րոմանթիֆները ձանձրացուցած էին իտէալական ճիւղաներ արտադրելով, յետագայ սիմպօլիստները քառսի մէջ սկսան խարիսխիլ, ստուերներու մէջ անդայտացն եւ մարդկային մտքին շփոթութիւնն աւելցուցին:

Այս շրջանին՝ երբ Փրանսական պուրժուազիան կը բաղձար դրականօրէն ապրիլ, եւ, թէ քննադատութիւնը, թէ գիտութիւնը փորձառական եւ իրապաշտ ձգտումներով կը ջանային նախ ապացուցանել, յետոյ ընդունիլ Փիզիքական, իմացական եւ նիւթական կեանքի ճշմարտութիւնները, — մարդիկ պարտասած էին երկրին ու երկինքին մէջ-տեղ յաւէրժապէս առկախ մնալէն եւ կը փափաքէին իրենց ոտքերը դնել հաստատուն գետնի վրայ:

Բնականը զննելու եւ ներկայացնելու, ի հարկին զայն նոր գեղեցկութեամբ ու նոր նկարագրով վերստեղելու առարկայականութեան տակ, միշտ ճշշմարիտ, անկեղծ, պարզ ու կենսանման թուելու բաղձանքը կար, որ հետզհետէ դրոդները կը մդէր իրենց ժամանակին մարդն ըլլալու եւ զանոնք կ'առաջնորդէր արուեստի բասիօնէլ ըմբռնումին:

Իրապաշտութիւնը, պարոցին լաւագոյն ներկայացուցին՝ կիւսթավ Ֆլոպէրի չնորհիւ, այս բանասոր ձգտումին արտայայտութիւնն եղաւ:

Մտածում եւ ձեւ իրարմէ անբաժանելի հոչակեռեցան: Ձեւը յունական սափորն էր որ մտածումը զով ու թարմ կը պահէր: Այս երկուքին միութեամբ ստեղծուած գեղեցկութիւնը միայն կրնար օժտուած ըլլալ ապրելու տեսական յատկութիւններով: Նոր ժիտքը գեղեցիկն արուեստի մէջ չէր կրնար արտայայտել առանց ոճի չափաւորութեան, առանց ճշշգրիտ, կորովի եւ յստակ չարաղբութեան, առանց կեանքի եւ նկարագիրներու բնականութեան:

Փոխանակ անորոշ կերպով զգալու, հարկ էր չօշափել գեղեցիկը եւ ըմբռշնել անոր հրապոյրները՝ այն հաստատ համոզմամբ թէ ինչ որ կը սիրենք՝ կեանքով, աւինով ու գեղեցիկ ձեւով պէտք է ապրի ու խայտայ:

Ոչ սիմպոլիզմին ոսկեփայլ ստուերները, ոչ ալ գաղափարական իտէալացումները կրնային միշտ հրապուրել գրական մարդը: Անիկա կը սիրէր՝ պատկերները ծածկող եթերային շղարշներուն տակ գըտնել շոշշողուն մարմին մը եւ չերմ զգացումով տրոփուղ սիրա մը:

Շատեր արդէն զառնացած էին իտէալական գեղեցիկն չհասնելով: Շատեր յուսահատած եւ գժբախտացած էին գեղեցիկը կեանքի մէջ իրադործելու իրենց անկարողութիւնն զգալով:

Ռոմանթիզմը պատճառ եղած էր որ թովիչ պատրանքներու նեկտարէն զինովյաղ մարդիկ կորսընցնեն՝ ապրելու, ստեղծագործելու, պայքարելու և տառապելու կորովը:

Իտէալներու եւ խորհրդանշաններու անորոշութեան գէմ, իրապաշտութիւնը զարձեալ կը ցուցնէր թարմ ապրումով խայտացող դէմքը բնական գեղեց-

կութեան։ Ծովերու փրփուրներէն սպիտակ շատ-  
րուանի մը պէս վեր ժայթքող Ափրոդիտէի մը ճեր-  
մակ ալապաստրէ մարմնով գեղեցկութիւնն էր ասի-  
կա եւ զայն տեսնելով մարդիկ երես կը դարձնէին  
սիմպօլիզմի բոցավառ վերջալոյսներուն եւ ստու-  
բոտ մթնշաղներուն։

Իրապաշտ գրականութեան հիմնական սկզբունքն  
ալ՝ հոգեբանական ճշմարտութիւններն ու կեանքի  
իրողութիւնները հարազատ եւ ճգրիտ կերպով ներ-  
կայացնել էր։ Իրապաշտ գրողը պիտի մոռնար իր  
անձը, իր եսը, եւ, զօրեղ կամ քով զսպելով այն զգա-  
ցումները, յուղումները ու համակրանքը զորս առար-  
կան կը ներշնչէր, բնութիւնը, նկարագիրները, բար-  
քերը, հոգեբանութիւններն ու առարկաները պիտի  
ներկայացնէր առանց զանոնք գունաւորելու իր զգա-  
ցումներովն ու զաղափարներովը։

Իրապաշտ գրագէտին գեղապաշտ ակնարկներուն  
տակ պէտք է որ իրենց ճշմարտութեամբ եւ ապրող  
ձեւերով պատկերանային մարդկային կիրքերը, հո-  
գերանական բարդ եւ պարզ կացութիւնները, հակա-  
մարտ զգացումներու պայքարը, նկարագիրներու այ-  
լազանութենէն յառաջ եկած ընկերական բաղխում-  
ները, սիրոյ, ատելութեան, նախանձի, փառասի-  
րութեան, ընչասիրութեան եւ վրէժինդրութեան  
կիրքերոն հոգիներու մէջ ստեղծած յեղաշրջումնե-  
րը, վերջապէս համակ կեանքը եւ ամբողջ բնութիւ-  
նը, ուր համեմին եւ դառնը, գեղեցիկն ու տպելը, հը-  
րեշտականմանն ու ճիւազայինը արուեստագիտական  
գեղեցկութիւն կազմելու համար արթէքաւոր նիւթեր  
էին։ Դրագէտը, զննելով մի՛միայն իր եսէն դուրս  
գտնուող առարկան, ապրեցնելով զայն կենսանման,  
թոյլ տալու էր որ նոյնիսկ այս կերպով ստեղծուած  
գործը յայտնէր իր ճշմարտութիւնը եւ իր մէջ ան-  
թեղուած մտածումը։

\* \* \*

Գեղարուեստը, կ'ըսէ Հանրի Պէրկսօն, ըլլայ նը-  
կարչութիւն, քանդակագործութիւն, բանաստեղծու-  
թիւն կամ երաժշտութիւն, մէկ նպատակ ունի. —  
Հեռացնել՝ գործնականապէս օգտակար խորհրդա-  
նշանները, պայմանադրականօրէն ու ընկերականօ-  
րէն ընդունուած գաղափարները, վերջապէս ամէն

ինչ որ մեղմէ կը քօղարկէ իրականութիւնը։ Իրապաշտութիւնը գործին մէջ զտնուելու է երբ գաղափարապաշտութիւնը կը զտնուի հոգիին մէջ։

Ֆլոափէր, իրապաշտներու լաւագոյնը, որ հզօրապէս կրած էր բոմանթիզմի ազդեցութիւնը, իր աշակերտին, Մօրասանի կը թելազրէր որ լիովին զսպէ գաղափարապաշտութիւնը հոգւոյն մէջ։ Հարկէ էր բնութիւնը ընդօրինակել հաւատարմօրէն, մանրակիտ զննութեամբ ճշգելով կեանքի իրողութիւնները։ Արուեստագէտին գործն էր գեղեցկութիւն ստեղծել բնութեան նման, եթէ անիկա յաջողէր բնութիւնը լաւ կերպով ընդօրինակել, առանց քօղարկելու իրականութիւնը, արտագրուած գործը պիտի յայտնէր իր ներքին ճշմարտութիւնը։ Անոնք միայն զուրկէ էին սանդակործող տաղանդէն, որոնք ստիպուած էին իրենց արուեստագէտի խեղճութիւնը թագնել վարդապետական եւ ճգտումնաւոր քարոզչութեան մը եւ գաղափարաբանութեան մը ետեւ։

Բայց Ֆլոափէր այնքան անզգայ չէ որքան Մօրասան։ Իր կամքն ու զգացումները կը յայտնուին ստեղծած նկարագիրներուն մէջ։ Իր ուժեղ կամքն է որ կը կազմէ իր նկարագիրները։ Անոնց վրայ հեղինակին անհատականութեան թողած դրոշմն է որ Մատամ Պօվարիի ու Սալամպօյի գերազանցութիւն կուտայ միւս գրողներուն ստեղծած նկարագիրներուն վրայ։

Ֆլոափէրի եսը բացակայ է գործերէն։ Անիկակաշխատի բնութիւնն ապրեցնել ինչպէս որ է, առանց բարոյախօսութեան։ Յուզումը կը բղխի իր տիպարներուն գործերէն եւ անոնց կեանքի իրողութիւններէն։

Բայց Ֆլոափէր պարզ ընդօրինակող մը չէ։

Մանրակրիետ զննութեամբ եւ կեանքի ստոյդտուելալներով անիկա բուրգերու նման կը կոթողացընէ իր տիպարները, անոնց գործունէութեան շարժառիթ տալով կարեւոր գէպիկը ու ճշմարտութիւնները, որոնք իր անձնաւորութիւնները եղական յատկութիւններով աչքառու կընծայեն եւ զանոնք կ'օժտեն բացառիկ անհատականութեանց արժէքով։

Ֆլոափէրի ոճն ո՛չ նուազ ինքնատիպ է քան իր նկարագիրները ներքին, գորել յատկանիշներով պըն-

նելու կարողութիւնը։ Անիկա մշակուած ճաշակն ունի վառ գոյներու, հնչուն ու բարձրագոռ երաժշտականութեան. կը սիրէ առողջ մսաններու եւ ամուր ոսկորներու հաստատութեան վրայ կառուցուած ապրող ձեւերը։ Իր ճշգրիտ բառերը կը չողան պատկերու գեղեցկութեամբ եւ չնրհալի ներդաշնակութիւնով։ Իր խոր բայց զսպուած զգայնութիւնը՝ ամենէն արտայայտիչ եւ ամենէն ճշգրիտ շարադրութեանց մէջ ոնի կատարելութիւնը կը փնտոէ, եւ, լեզուի, մտածման, տեղական գոյներու ներքին համերաշխութեամբ կը նկարէ կեանքի թապլօները։ Թեքնիքի հմտութիւնն ու արուեստի մէջ կատարելութեան հասնելու ճպտումը, Ֆլոակէրի յորդահոս ու եռեփուն խառնուածքին պոոթկումներէն չեն իսկ կորսնցներ իրենց ուժը. խանդավառութիւնը զինք չի մղեր այնպիսի արուեստի մը՝ որուն արտայայտութիւնը զուրկ ըլլայ պարզութենէ եւ ջղուտ բնականութենէ։

Ա՛յնքան լաւ ուսումնասիրած է բոմանթիզմը եւ այնքան խորապէս թափանցած է անոր ոգւոյն որ, փոխանակ հարուստ խառնուածքին ջերմեռանդ ըգդացումներէն տարուելու, Ֆլոակէր կը զսպէ բոլոր համակրութիւնները եւ կը յաջողի՝ միւս գրողներէն աելի իրապաշտ դատումներով ցոյց տալու՝ կեանքի դառն իրականութեանց եւ բոմանթիք խառնուածքներու ահաւոր բաղիսումէն յառաջ եկող մարդկային ողբերգութիւնը։

Ոչ ոք կրնար Մատամ Պօվարիի եւ Հօմէի գէմքերը գծել, առանց խորապէս գիտակցելու թէ բոմանթիք զդացումներն ու իտէալներն անդործնական են ապրուած կեանքին դժնդակ եւ անհամակիր պայմաններուն տակ։

«Էտիւքասիօն Սանթիմանթալ»ը Պօվարիի նըման ողբերգական է եւ նոյնքան բուռն իրապաշտութեամբ կը պատկերացնէ թշուառութիւնը՝ գեղեցիկ տենչերով ու մեծութեան եւ յաջողութեան երազներով սնած երիտասարդի մը, որ գործնական կեանքի մէջ իր իտէալներուն աստիճանական քանդումը կը տեսնէ եւ կը յանդի պատրանքներէ զուրկ, լճացած ապուշ կեանքի մը ողորմելի վիճակին։ Ասիկա պատմութիւնն է բոլոր իտէալապաշտ երիտասարդու-

թեանց, որ մեծ զործեր կատարելու խանդավառութեան տակ չեն կրնար հաշտուիլ հրաշքներէ եւ փայրուն պատահարներէ զուրկ տափակ կեանքի մը միօրինակութեան հետ, եւ կամ՝ ստեղծագործ ուժի եւ յաղթական կամքի տէր չըլլալով, իրենց տկարութեան մէջ կ'ակնկալեն՝ որ մեծ բաներ պատահին՝ կեանքը փրկելու համար սովորական ապրումի մը տապառիչն եւ անկումէն:

Պէտք է ըսել թէ Ֆլօպէրի բացառիկ ընծայած նկարագիրները տիեզերական նկարագիրներ են եւ ոչ թէ կզզիացեալ տիպարներ։ Անոնք հզօր են որովհետեւ բոլոր ժամանակներու մարդկութեանց մէջ կ'ապրին։

Բազմաթիւ են անոնք որ գաղափարական եւ սանթիմանթալ գաստիարակութեան մը ազգեցութեան տակ, իրենց միջակ ու հասարակ միտքերն առլիքարձր երազներով եւ ակնապարար պատրանքներով, ձախողանքէ ձախողանք կը գահավիժին ու կ'իյնան կը թշուառանան։

Ֆլօպէր չի գատապարտեր գեղատեսիլ իտէալ-ներն ու անոնցմով խանդավառուած հոգիները։ Ասոնց հանդէպ վիպասանը կը տածէ զորովի զզացում մը։ Ֆլօպէր իր բուռն խառնուածքին կրակոտ մարդասիրութեամբը կ'ատէ միայն անոնք որ Հօմէի նման իտէալներէ զուրկ կ'ապրին, իրենց զռեհիկ տափակութենէն գոհուանակ, յարգուած իրենց նմաններէն այն յատկութեանց համար, որոնք երեւակայութենէ զարկ, բայց կեանքի մէջ յաջողած պուրագին։ կը յատկանչեն։

Սալամազօյի մէջ նմանապէս, արուեստագէտը կը ներկայացնէ անցեալ կեանքի մը իրականութիւնները։

Պատմական ճշգրտութիւնն այն աստիճան բառոյդ է այս զործին մէջ որ, մինչեւ անզամ հնախոյլներ կարիեզոնի չուրջ իրենց պեղումները կը կատարեն Ֆլօպէրի ցուցմունքներուն հետեւելով։

Անտարակոյս, Ֆլօպէր հնութիւններով կամ պատմական հետազոտութիւններով չղբաղիր։ իր վնասածը արուեստագիտական ճշմարտութիւնն է։ Անիկա կեանքը կը յարտնէ այնպէս ինչպէս Սալամազօյ եւ իր ժամանակի ընկերութիւնը զայն կ'ապրէ-

ին։ իր նպատակն է գեղեցկութիւն արտադրել հոգեբանական ճշմարտութեանց եւ կեանքի իրողութեանց տուեալներովը։ Փոխանակ երազելու եւ երեւակայելու, արթիստը կ'ուսումնասիրէ միջավայրը, բարքերը, կը թափանցէ հիներու հոգեբանութեան, կը վերլուծէ անոնց զգացումները եւ հինը կը վերստեղծէ իր փառայեղ եւ յանկուցիչ, խորհրդաւոր ու շողուն փառքին մէջ։ Գրադէտը նկարիչ մըն է բայց իր տեսարանները նկարուած են տեղական պատկերներուն ճոխ ու այլազան երանգներովը։ Ներքին նմանութիւն մը, որ ա'յնքան հոգեկան է ինչքան Փիզիքական, իրարու կը կապէ իր նկարագիրները։ Բարքերը արտայայտութիւնն են կրօնքին, կեանքի իրողութիւնները կը բդիին մարդոց կիրքերէն եւ զգացումներէն, տարազն իսկ որ կը կրեն կը պատշաճի իրենց սովորութեանց, մինչ չէնքերը որոնց մէջ կը բնակին՝ կը համապատասխանեն երկրի կլմային եւ տեղական գոյներուն։

Ահա այս եղանակով ստեղծուած է ներդաշնակութիւն մը որ մարդոց ներքին զգացումներուն միութենէն եւ համերաշխութենէն, ապրուած կեանքին զանգուածային մեծութենէն եւ անխորտակելի ուժէն կազմուած արուեստագիտական լման գեղեցկութիւն մը կ'արտայայտէ։

\* \* \*

Մօբասան, տեղական գոյնի այնքան ճարտարվար վարպետ մը որ իր նկարագիրներու խօսուածքն անդամ համերաշխ ցոյց տուած է անոնց խառնուածքին եւ միջավայրին, նուազ զգայուն է քան Ֆլոպէր։

Մօբասան առօրկայական արուեստը ներկայացուց համակրութենէ զուրկ, գրեթէ անզգայ անտարբերութեամբ մը, որ արուեստագէտներու ճաշակը գոհացուց սակայն մարդոց սրտերն իրենց բարձանքներու խոյանքին մէջ կասեցուց։ Անիկա հոգեբանութեամբ չէր հետաքրքրուեր։ տեսածը կը նկարագրէր պարզօրէն, անճիդ, անհող, գրաւուած միմիայն բնական ըլլալու մտահոգութենէն։ Առանց դժուարութեան, իր զննող ակնարկը կը զանէր առարկաներու ամենէն էական յատկանիշները եւ զանոնք աչքառու կ'ընծայէր։ Արուեստագէտ՝ տարբերային ուժերու անկարեկիր բռնութիւնով, Մօ-

բասան իր անհատ նկարագիրները դարբնեց վիմային հաստատութեամբ եւ իր բիրտ ձեռքերէն հանեց ճշգրիտ ու զննող հոգիի մը սառնասըտութեամբը մարմին առած ստեղծագործութիւններ, որոնց մէջ մարդկային յուզումը խոտացուած էր ինչպէս լոյսն անտաշ ժայռերու աղամանդին մէջ: Իր նիւթերն էին Նորմանափոյ գեղացիները, գաւառներու պուրժուաները: Ահա գժբախտ գեղջուկ մը, որ պարանի կտոր մը գետնէն կը վերցնէ ճամբուն վրայ եւ կ'ամբաստանուի կորսուած զումար մը գտած եւ իւրացուցած ըլլալու մեկքով, ու հակառակ իր աղեկտուր կոչերուն, ոչ ոք կը հաւատայ իր անմեղութեան: Ահա հէտ մայր մը որ կեանքէն զառնօրէն փորձուած, մատոնուած իր ամուսնէն, կը հալածուի անգութ ու անկարենիր զաւկէ մը որ որոշած է զինքը բարոյապէս սպաննել: Ահա՛ լքուած կին մը զոր պուրժուաներ կը քամահրեն իրբեւ ինկած, որմէ կը խուսափին իրբեւ ախտաւորէ մը, եւ զոր քիչ վերջ աղաչանքով կը մզեն անբարոյութեան՝ անոր պատույն զնով իրենց ողորմելի կեանքը փրկելու համար: Այսպէս, անհամար պատմութիւններ, ոչ յուզմամբ եւ ոչ զայրոյթով դրուած, այլ պատմուած չղուտ, հատու, անսեթեւեթ, վճիտ եւ գերազանցօրէն պատկերու ոճով մը, Մօրասանը յայտնեցին անմբցելի վարպետ մը իրապաշտներու մէջ:

Կոնդուր եղբայրները, հետեւելով բնութիւնն ու կեանքը մանրակրիխ զննութեան ենթարկելու նորաձեւութեան, հրապարակն ողողեցին ամէն տեսակ հումնիւթերով եւ հոգեբանական վիճակներու ու հիւանդկախ խառնուածքներու մանրամասն վերլուծումներով:

Աֆօնս Տօտէ, պահ մը զուտ իրապաշտութեան հետեւելէ վերջ, տարուեցաւ իր հեշտաբոյր եւ նուրբ երդիծանքէն եւ գրականութիւնն օժտեց թարթարէնի բապըլէական տիպարով:

Լմիւ Զօլա միայն մինչեւ վերջն հաւատարիմ մընաց իրապաշտութեան, որ մլոպէրի բնապաշտութիւնը չէր, այլ դիտական յաւակնութիւններով եւ մասնագէտի փորձարկութիւններով յառաջ տարուած բէալիզմ մը: Այսու Մօրասանի անջատ նկարդիրները չէին, այլ մեծ ամբոխներ, ժողովրդային

Հսկայ զանգուածներ որ իրենց լայն շունչով, իրենց պայքարներուն աղմուկովը, իրենց ժառանգականութեան ահաւոր թերութիւններով, իրենց ալեկոնող կիրքերուն զայրոյթովը կը լեցնէին գրականութիւնը եւ կը գրաւէին կեանքը:

Զօլա կը հետեւէր թէնի տէքերմինիստ վարդապետութեան եւ կը քննէր մարդոց ժառանգականութիւնը, ներքին ախտերը, միջավայրը, ընտանիքը, ցեղը: Իր նկարագրութիւնները տարածուն համայնապատկերներ էին. անոնց մէջ կ'ապրէր ափեղերք մը որուն մէջ մեքենաներն անգամ գործող, յուղուող եւ տառապող մարդկութեան կեանքովը կը ընչէին ու կը գործէին:

Առաջին անգամն էր որ իրապաշտ գրագէտ մը անհատներու առանձին հոգեբանութեան նրբին զըննութիւնովն ու խորաթափանց և արուեստագիտական վերլուծումովը չհետաքրքրուելով՝ ժողովրդային զանգուածներ, ընտանիքներ եւ համայնքներ իրեւ մէկ մարդ շարժման եւ գործունէութեան մէջ կը դընէր, ամէն ինչ, մարդիկն ու իրերը անհամեմատօրէն խոշորցներու: Ասիկա հրապուրիչ եւ արժէքուոր կողմն էր Զօլայի արուեստին, սակայն կար նաեւ անոր տգեղ կողմը: Իրապաշտութիւնն, իրմէ առաջ հաւատացած չէր, թէ ինչքան կոշտութիւն, բըրտութիւն, աղտոտութիւն գտնուի բնութեան մէջ այնքան իրականութիւն եւ ճշմարտութիւն կը զետեղուի արուեստի գործի մը մէջ: Զօլա չափաղանցեց եւ բնականն արտադրելու պատրուակին տակ, մարդիկը ցոյց տուաւ պֆայի: «Ասօմուար»ի գործաւորները աղտոտութեան եւ մոլութիւններու մէջ զազրելի են. Ռուկօն Մաքառներու շարքին մէջ, «Նանա»յի որդնոտ ազնուականները մինչեւ անասնականութիւն կ'իշնեն տոփալիք. «Արժան»ի եւ «Օ Պէնէօր տէ Տամ»ի խարդախ ու վախսառու դրամատէրներուն, «Լուրտ»ի, «Բօմ»ի, «Լա Ֆօթ ար Լապէ Մուրէ»ի միսթիք, կեղծաւոր, նենգամիտ, փառասէր ու այլասեռած կրօնաւորներուն, «Ժեռմինալը»ի հանքագործներուն եւ «Լա Թէո»ի ագահ ու անասնացած գեղացւոց կեանքին իրողութիւնները իրենց մասնակի ճշմարտութեան մէջ կը պարունակեն՝ թէզ մը պացուցաներու ախտէն բոնուած վիպասանի մը ծայ-

բայեղութիւնները, որոնք բովանթիզմին հետ մեռած կը կարծուէին: Զօլա հիմնովին բովանթիք է արդէն: Անիկա՝ կեանքի աղտևութիւնները մարդոց ապշած ու գանող աչքերուն առջեւ պարզելով, մաքրութեան և գեղեցկութեան զգացումը կ'ուղէ պանծացնել. գործաւորներու ողորմելի թշուառութեան առջեւ կը բաղձայ տնտեսական արդարութեան գաղափարը պաշտանել եւ մարդկային երջանկութեան իրաւունքին համար պայքարիլ: Բայց Զօլա արթիստ չէ Մօրասանի կամ Ֆլյուէրի նման. մարդկայնակը մըն է, կը քարողէ, կը դատէ ու կը դատապարտէ ընկերութիւնը. իւթօվիխատ մըն է ու կ'երադէ անխառն ու անապատական երջանկութիւն դըրախաներու նմանող կենսախայտ պարտէզներու մէջ: Փոխանակ մարդկային նկարագիրները հոգեբանական վերլուծումներով եւ կեանքի իրողութիւններով կազմելու եւ կոթողացնելու, Զօլա մարդոց կեանքը կը նկատէ քիմիական փորձարկութիւն մը, որուն մէջ ահագին դեր կը կատարեն ժառանգականութիւնը, ախտերը, մոլութիւնները եւ միջավայրին ազգեցութիւնները: Բայց կեանքը քիմիական փորձարկութիւն մը չէ բոլորին համար: Այն հոգեկան եւ իմացական ուժերը որոնք մարդոց նկարագիրը կը շինեն ու անհատականութեան ուժեղ դրոշմովը կը տպաւորեն դէմքերը, իրենց աճման եւ գործունէութեան ներքին, գաղտնի պատճառներն ունին որոնք չեն կրնար բացատրուիլ ժառանգականութեան կամ արտաքին ազգեցնեանց տեսութիւններով: Փորձական դիտութեան միթունները գրողին կ'ուսուցաննեն միայն ըլլալ ճշգրիտ ու մանրակրկին իրողութեանց զննութեանը մէջ, բայց արթիստին գործը գեղեցկութիւն ստեղծել է այս իրողութեանց տարրերով: Զօլա գեղեցկութիւն չէ արտադրած. իր գործերու ստուար զանգուածին մէջ չկայ մէկ հատիկ տիպար մը Ֆլյուէրի ստեղծած տիպարներուն նման: Նկարչական կարողութիւնն ալ սահմանափակ է Զօլայի մէջ: Անիկա չէ արտադրած կեանքով ու գոյնով ալի թապլօններ. իր նկարագրութիւնները չափազանցութիւններ են, չիւկօյի նկարագրութեանց պէս, առանց Հիւկօյի ոճին ու արուեստին: Կը յաւակնի գիտական մեթոսներու համաձայն դիտել.

կեանքի երեւոյթները, սակայն փոխանակ նկարելու,  
կ'երեւակայէ անօրմալ վիճակներ զորս կ'այլափոխէ,  
իր մտքին մէջ սեւեռեալ տեսութիւն մը ապացուցա-  
նելու տրամադրութենէն մղուած։ Իր տեսութիւննե-  
րըն ալ չափազանցութիւններ են երեւակայած տի-  
պարներուն պէս։ Զօլայի մարդիկն ու կիները մե-  
քենաներուն նման կոյր ուժերու բռնութենէն կը մըդ-  
ուին, իսկ Զօլայի մեքենաներն ու տեսարանները  
չափազանցուած զգացողութեամբ ապրող մարդկա-  
յին էակներու պէս կը գործեն։

Զօլա ընկերական եւ զանգուածային դիւցազ-  
ներգութիւն միայն արտադրած է եւ հոս է իր գոր-  
ծին մեծ կարեւորութիւնը։ Անիկա բանաստեղծ է։  
Զօլա հաւաքականութեան դիւցազներգակն է։ Ամ-  
բոխները զինք կը խանդավառեն եւ ինք՝ հզօր տպա-  
ւորականութեամբ զանոնք կ'ապրեցնէ իրենց քաղաք-  
ներու ժխորին, գործարաններու աղմուկին, աղա-  
ղակներուն եւ հսկայական աշխատանքին մէջ, —  
հերգիւղեան աշխատանք մը, որուն երգը լեցուցած  
է իր լաւագոյն գործերուն՝ «Ժերմինալ»ի եւ «Ասօմ-  
ուար»ի փառաւոր էջերը։

—————

## ՆՈՐ ԶԳՏՈՒՄՆԵՐ

---

Իրապաշտութեան ծայրայեղութիւնները վեր-  
ջացուցին այս դպրոցն ալ: Շատեր ըմբռնեցին այն  
վեևմ նպատակը որ Զօլայի գործը կը գեղեցկացնէր,  
բայց յոզնեցան կեանքի մերկութիւնները տեսնելէն:  
Այս մեծ վիպասանին հետեւողներն իսկ հետզետէ  
լքեցին դպրոցը, որովհետեւ նուրբ ճաշակներ, այ-  
րած հոգիներով՝ կը պապակէին զով աւազանի մը  
լուգանքին: Կոչտ, չափազանցուած, պժգալի եւ ախ-  
տավարակ երեւոյթներու յառելէ պարտասած աչքեր  
կը փնտոէին կեանքի գեղազուարձ, չնորհալի, փա-  
փուկ, առողջ եւ բնական տեսարանները:

Դպրոցներու դարն անցած կը թուէր: Դարձեալ՝  
անտեսական, ընկերական, կրօնական, գիտական եւ  
քաղաքական նոր ոպեկցութիւններ գրական նոր ար-  
տայայտութիւններ կը պահանջէին ու կը պարտա-  
դրէին: Գրադէանները չէին կրնար լոկ իրապաշտներ  
կամ ըստանթիքներ ըլլալ: Բարդ հոգեբանութիւններ  
կը հարկադրէին այլազան գրական ձգտումներ: Նոր  
զեղեցկապիտութիւնը կը միտէր բոլոր ազգեցու-  
թիւնները միացնելու:

Գրադէանները կ'ըզձային ինքնատիպ ըլլալ: կը  
հնազանդէին իրենց հանճարին ձգտումներուն: կ'ու-  
ղէին ինքզինքնին յայտնել գրական դրութեանց կաշ-  
կանդումներէն ապատ ինքնայտնութեան մը իրա-  
ւունքին յենած: Անդամ մըն ալ կը շեշտուէր անհա-  
տական ներշնչան արժէքը եւ հօր անհատականու-  
թեամբ օժտուած զրոյներ, ինչպէս Անաթօլ Թրանս,  
Փօլ Պուրմէ, Փիլի Լոզի, Պարբէս, Ժիւլ Լըմէթը զը-  
րականութիւնը կը վերանորոգէին:

ԺԹ. Պարուն վերջը, գրադէանները շատ աւելի  
ենթարկուած էին ժողովուրդին տնտեսական եւ քա-  
ղաքական կեանքը յուղող ազգեցութեանց եւ դուրս  
կուզային իրենց կղզիացումէն՝ քաղաքական պայ-  
քարին մէջ դիրքեր զրաւելու համար: Ազատականու-  
թիւնը վտանգուած էր երկու կողմերէ: Անիկա յար-

ձակում կը կրէր պապականներէն եւ թագաւորականներէն, նոյն ատեն կը բաղիէր ընկերվարական համայնավարութեան մը յեղափոխական ուժին:

Այս պայմաններուն տակ քիչ գրողներ կրցան զուտ արուեստագէտներ ըլլալ եւ շատեր՝ իրենց ամենէն գեղեցկագիտական արտադրութեանց եւ գրական երկերուն մէջ ցոյց տուին ժամանակին քաղաքական խանդավառութիւնը:

Փիէր Լօդի մնաց այս բացառիկ դէմքերէն մէկը, եւ թերեւս իր կնաբարոյ խառնուածքին, իր տէլէթանթ ճաշակին, Եկօթիք կիրքերուն եւ ջղուտ ու հաստատուն նկարագրի պակասին կը պարտի քաղաքական անտարերութիւնը որ զինք պահեց զուտ արուեստագէտ: Ինչ անըմբոնելլ անդիտակցութիւն որ ամիկան ցոյց տուաւ մարդկային արդարութեան զգացումը խոցող ոճրագործութեանց դէմ, զինքը ետպահեց ֆրանսայի ընկերական եւ քաղաքական կեանքը խոռվող կարեւոր հարցերէն: Լօդիի համակ գրականութիւնը, հեշտալի եւ զգայուն, գեղապաշտ, կենսամոլ եւ հաճոյասէր, կեանքի իրականութեանց հաւատարիմ ըլլալէ աւելի ցոյց կուտայ գեղարուեստական ճշմարտութեան հանդէպ նախանձախնդրութիւն մը: Իր արեւելեան տիպացները հարազատ չեն միշտ, ոչ ալ արեւելեան կեանքը, ժողովուրդներու բարքերն ու սովորութիւնները, հոգեբանութիւնն ու զգացումները կը համապատասխանեն իրողութեանց: Բայց Լօդիի գործը գեղեցիկ է եւ հրապուրիչ: Կախարդական հմայք մը վարդի ծանր ու զգլիսիչ բոյրով կը զինովցնէ ընթերցազը: Իր պատկերները թուիչ են հոգեկանութեան արտայայտութեամբ եւ եթէ չենք սիրեր իր մէջ մարդը, կը հիանանք բանաստեղծին վրայ:

Անաթու ֆրանս ալ բացառիկ դէմք մըն է. Հսկայ հանճար մը, բայց ազնիւ մարդ որ գրական տիէթանթիզմը յաճախ զոհած է բուռն, հատու, խայթող ազատասիրութեան եւ գթառատ մարդասիրութեան:

Այս գրագէտը որ սկիզբը հեշտաբոյր նըրբամտութեամբ սիրահարած էր Աթենական արուեստին եւ հոգիները կը խուզարկէր գորովի եւ թոյլատու իմաստասիրութեամբ, այս տիեզերական միտքը՝ որ

անհոգ քմծիծաղով մը անյագ հետաքրքրութիւնը կը պատցնէր իմացական գործունէութեան բոլոր մարդկերուն մէջ, արդարութեան դատը պաշտպանելու նպատակով հրապարակ կը նետուի, հարուածներ կը փոխանակէ, կը պայքարի, կը դատէ եւ կը դատապարտէ:

Փոլ Պուրժէ իր հոգեբանական խորաթափանց վերլուծումները կը լիք պահպանողական ուժերու ախոյին հանդիսանալու համար, ու կը պաշտպանէ աղնուական դասակարգին շահերը:

Գրադէտները փրոփականտիստներ կը դառնան եւ կեանքի բոլոր ազդեցութիւնները, ինչպէս նաև օտար գրականութեանց ներգործութիւնը կը զօրացնեն Փրանսացւոց գաղափարապաշտութիւնը:

Թոլյստոյի վէպերը, իպսէնի տուամանները, առհասարակ եւրոպական գրականութեան այն բոլոր դործերը որոնք առլի են գթութեան, արդարութեան ողիով եւ մարդարիսական գաղափարներով, գրադէտնները կը մղեն պայքարելու մարդկային երջանկութեան համար:

Հազուագիւտ են այն մեծ գրադէտնները որ ժողովուրդին համար չեն գրեթ: Բոլորն ալ կը բաղձան հասկնալի ըլլալ ժողովուրդին, կը ջանան մանաւանդ անոր օգտակար ըլլալ եւ ծառայել: Այս տեսակ մտահոգութիւններ չուտով մոոցնել կուտան գրական ծովումներն ու գպրոցները:

Այսու հանդերձ, լաւագոյն գրողներուն մէջ միշտ կը նշմարուի արուեստագէտ մնալու նախանձախընդութիւնը:

Թէեւ գաղափարներն իբարու կը բաղխին կուռող կուրծքերուն հետ, նմանութեան գիծ մը կայ բոլոր մեծ գրադէտններուն մէջ եւ ատիկա պաշտանքն է աթենական արտեստին, ճգտումն է վճիտ, պարզ, կոռովի, ներգաշնակ եւ լուրջ ըլլալու, մանաւանդ գեղեցկօրէն արտայայտուելու: Հակառակ բոլոր գըպբոցներուն՝ այս պաշտանքը ինչպէս նաև գեղեցիկըն ըմբռնելու եւ զայն արուեստի մէջ արտադրելու կարգ մը հիմնական սկզբունքներ վերապրած կը թուին գրական յեղաշրջումներէն:

Այսպէս, իբապաշտութեան եւ խորհրդապաշ-

տութեան իբրեւ դպրոց անկումէն, այսինքն՝ ութ-սունական թուականներէն մինչեւ մեր օրերը, գրական տեսութեանց մէջ արմատացած եւ միանդամ ընդմիշտ հաստատուած կ'երեւան միայն քանի մը ըմբռնումներ։ Նախ՝ թէ գեղեցիկը Պրոդեւս մըն է, եւ զայն դիտող հանճարներու մտքին մէջ կ'ստանայ անհամար ձեւեր զորս կարելի չէ գրական դրութեանց մէջ կաշկանդել։ Հանճարները իրենց խառնուածքին ու ներշնչման ներքին օրէնքներուն միայն պէտք է հնագանդին գեղեցիկութիւն ստեղծելու համար։

Երկրորդ սկզբունքն է՝ գեղեցիկն արուեստի մէջ ստեղծել բնականին հարազատ արտայայտութեամբը, որ տոգորուած ըլլայ վսեմ ոգիով եւ օժտուած՝ կատարելութեան հետամտող գեղեցիկ ոճով։ Յոյները կատարելութեան հասցուցած էին արուեստը, որովհետեւ բնութեան մէջ տուեալէն կ'ստեղծէին գեղեցիկը եւ զայն կ'ոգեւորէին յուզմամբ եւ ճշմարտութիւնով։ Գեղեցիկը որ ձեւի կատարելութեան կը ձգտի եւ զգացումի մաքրութեամբ ու նպատակի վըսեմութեամբ կը յղացուի, արդէն իր մէջ կը կը բարոյականի ներշնչումը։

Երրորդ սկզբունքը հետեւեալն է. — Մարդկային իմացականութեան չնորհիւ է որ ամէն ինչ է՝ ինչ որ է եւ կ'ստանայ արժէք մը։ Մարդուն չնորհիւ է որ առարկան կ'անցնի անոր հոգիէն, կրկնուելով անոր մէջ, յետոյ այլափոխուելով եւ լուսագծուելով անոր գեղեցիկութիւն ստեղծելու կարողութեամբը։ Հետեւաբար, արուեստը՝ իրապաշտ թէ գաղափարապաշտ, տպաւորական, ենթակայական թէ առարկայական, սիմպօլիստ թէ դասական, տգեղ ցոյց տայ կեանքը թէ գեղեցիկ, կամ՝ ինչպէս յաճախ կը յայտնուի բնութեան մէջ՝ գեղեցիկութիւն եւ տգեղութիւն իրար խառնուած, — եթէ իր յղացումները մարդոց

Հառկնալի չ'ընծայէ , իր նպատակէն կը չեղի : Մարդոց հասկնալի ըլլալով արուեստի գործը կը հաճեցրնէ , կ'սքանչացնէ , կը ներշնչէ և կը վերացնէ : Շօշափելի առարկայի մը ճշգրիտ ընդօրինակութիւնը արուեստի գործ մը չէ , որովհետեւ ինքնել ներշնչմամբ ողեւորուած չէ : Այս տեսակ առարկայէն կեանքի շունչը թռած է և անոր պատկերը լոկ Մետուսայի դէմք մըն է որ սրտերը կը սառեցնէ :

Տիեզերական գրականութեան մէջ ապրելու արժանի ոչինչ արտադրուած է առանց այս երեք հիմնական ըմբռնումներու կիրարկումին :

(ՎԵՐՋ)





[400mp]

A III  
7263

## ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԵՆ

ՍՄՄԱՐԲ (Վեպ՝ գաղքականական կեանքէ)

ՎԱՌՎԱՐԻ (Վեպ՝ ազգ՝ կեանքէ)

ՖՐԱՆՍԱԿԱՆ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԸՆԿԵՐԱՑԻՆ ԶԴՏՈՒՄՆԵՐԸ (Ռւսումնափրութիւն)

ԳՐՈՒԻՆ ՏԱԿ (Գելֆեր)

ԱԷՐԼԻ ԱԼ ԶՕՐԱՒՈՐ (Տռամ)

ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

ՍԻՎԵՍՏՐ ՊՕՆԱՐԻ ՌՃԵՐԸ (Ա. Ֆրանս) Թրգմ.

ԱՐԻՒՆՈՂ ՀԱՍԿԵՐԸ (Պատմուածքներ)

ԼԻԼԻԹԻ ԱՂՋԻԿԸ (Ա. Ֆրանս) Թրգմ.

ԱՆԱԹՈԼ ՖՐԱՆՍ (Գրական Ռւսումնափրութիւն)

Ի ԽՆԴԻՐ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԵԱՆ

A III  
7263

